




891.99
P-98

1938



391.99

Բ - 98

ԱՄ

ՀՊՍ. «ԱՐԱՐԱՏ» ՕՐԱԹԵՐԹԻ

Թիվ 3

6 NOV 2011


Գրեց՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՊՈՂՈՍ ՊԵՅՉՈՒՐՍԱՐԴԻՍԵԱՆ

ԱՆՁԱՆՈՇ ՀԱՅՈՒՅԻՆ

(ՊԱՏՄՈՒԱԾՔ՝ ԻՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԵ)



8467

0307

Ցպարան «ԱՐԱՐԱՏ»

Բիւ Նեմր - Հանրն

Պէյշուր

1938

23.04.2013

32485

19 NOV 2011

7611-58



ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՊՈՂՈՍ ՊԵՅ ԹՈՒՐՄԱՐԴԻՄԵԱՆ
Նախկին Ընդհ. Հրամանատար
Հաննոյ Աստիկան Զինւորներու
այժմ՝
ՀՆԴՀ. ՀԱՇՈՒԱԿԱԼ ԵՒ ԱՐԿՂԱԿԱԼ
Լիբանանի ԱՍՏԻԿԱՆ ԶՈՐԱՑ

ԱՆԺԱՆՈԹ ՀԱՅՈՒՀԻՆ

1919 Յունիսի սռաւօտ մըն էր: Արշալոյսին մեղմ զեփիւոի ձայնին և տ ներդաշնակ կը լուռէին թռչնիկներուն ճիվ-ճիվները, և Հ-ճնոյ Գըրտէտ, և Զաթաղ գետերուն ձայները:

Մինչ ես, պատուհանէս կը դիտէի Տաւրոսեան լեռներուն բարձր զագաթները և անոնց ձիւնաթաղ լանջերը, ուր երթալով հորիզոնը կը փայլէր, և ալ աւելի կը նշարուէր վայրի ծառերով խիտ անտառ ներու կանանչութիւնը, ճիւներու ցրուած ծածկոցներուն մէջէն:

Երբ նայուածքս ամփոփուելով աչքերս աւելի Հաճնոյ շրջակայքը կը դիտէին, անոր մօտակայ, դիմացի բարձրունքները, ուր որոշապէս կը տեսնուէին արածուելու տարուող ոչխարներու և այծերու հօտերը: Հոն կարծես ոչխարները աւելի յամբ բայց հաստատաքայլերով յառաջացող զանգուած մը կը տեսնուէին անոր քովի այծերու հօտերը ծառերու և մացաներու վրայ յարձակող՝ և իրարմէ անջատ սեւ մասնիկներու թաւալումը կը ներկայացնէին:

Քանի արեւը կը ցոլանար հօրիզոնին վրայ, անոնք ալ կը բարձրանային զէպի վե՛ր. փնտուելով իրենց համար օգտակարը: Պատկերն էր այս բնութեան, որ կենդանական աշխարհի ամէն տեսակին մէջ զրուած է երբ կեանքի ձգտումը:

Ու ես, այս աեսարանին առջեւ զմայլած՝ կը հիասնայի կիլիկիան աշխարհին պայծառութեան և միեւնոյն ատեն բնութեան յնորհած այսքան գեղեցկութեանց վրայ, և կ'եռողէի ապագայ մեր հայրէնիքը՝

բարգաւաճ և բարեղարդ:

Այլևս, վազը՝ կը մտածէի, շենցած Հայաստան մը և Կիլիկիան իր կառավարիչներով, զինւորներով և իր բանակովը պիտի պաշտպանէ հայ քաղաքացին և հոն հայուն արջառները ամայի դաշտերուն և լեռներուն մէջ պաշտպանուած պիտի ըլլան: Անոնք այլիւս վս խը պիտի շունենային երեկուան թշնամիէն և կողպատիչէն:

Արթուն էի, բայց հայուն ապագան կ'երագէի, փայլուն և երջանիկ, երբ սենեակիս դուռը զարնուեցաւ, ներկայացաւ հերթապահն զինւորը: Ան ինձի բերած էր օրուան թղթածրաբը, պաշտօնական և ոչ պաշտօնական շատ մը նամակներ, որոնցմէ առաջին անգամ ձեռքս առի այն պահարանը ուր գրուած էր «Հաննոյ Ոսիկան Զօրաց հրամանաւար Տեղակալ Պօղոսին - անձնապէս»:

«Անձնապէս» բառը ուշադրութեան առնելով՝ այդ նամակը բացի, ուր ինձի կը գրէր Ծար Տէրէյի հայ յիխնապետը, թէ իր են տրուած շատ վատահելի տեղեկութեանց համեմատ՝ «Սերաստիոյ գաւառէն թիւրք չէթէներէ բաղկացեալ խումբ մը Հաճնոյ սահմանը անցած է», որով կը խնդրէր «որ պէտք եղած ոստիկանական ոյժը զրկելով մէկ տեղ. հարկ եղած կարգադրութիւնը ընեմ»: Նաեւ կը գրէր թէ հօներնիյի մեր բարեկամ մըխոթարն ալ ինձի կը թէլաղրէր որ եթէ կարելի է ես անձամբ նահիյէ ու յցելեմ:

Այս տեղեկագրը մի քանի անգամ կարգացի, բայց կերպով մը իւղիբը չէի կրնար լուծել . . . Թիւրքերէ բաղկացեալ չէթէներ, Սերաստիոյ եկած . . . բայց քանի՛ հոգինոց, ինչո՞ւ համար հէօքէթէյի մըիթարը իմ ներկայ ւթիւնո նահիյէին մէջ կենական կը զտնէր . . . Ասոնք հարցումներ էին ոք մասնիկում . . .

առանց պատասխանի կը մնային:

Պաշտօնատեղիս իջնալով խնդրոյ առաջկայ նամակը նահիէն բերողը հարցուցի: Ահմէտ անունով Հաճնոյ մօտակայ կիւրնէշէն զիւղի բնակիչներէն թիւքք ոստիկան զինւոր մըն էր, զայն հարցափորձելով ուղեցի խնդրին վրայ քիչ շատ լուաբանութիւն ունենալ:

Զայն իմ ներկայութեանս առաջնորդել հրամայեցի: Ան ևմ ըրած բրւոր հարցումներուս կը պատասխանէր, զգացնելով ինծի թէ Մաղարա նահիէի սահմաններուն մէջ ոչինչ կար և ժողովուրդը իր առօրեայ զործերով կը զբաղէր: Ահմէտը անանկ կը ձեւացնէր թէ ի ծի կը զբաղէր: Եթէ անանկ կը ձեւացնէր թէ ի ծի բերած նամակին պարունակութենէն բնաւ լուր չ'ունէր միջեռ անոր աչքերէն կը հասկցուէր որ անպատճու միջեռ խորերը գաղտնիք մը թաղուած էր:

Վերջապէս պէտք էր կարգագրութիւնն մը ընել, բայց ինչ ընէլու էր և որչափ ոյժ յատկացնել, երբ բայց ինչ ընէլու էր և որչափ ոյժ յատկացնել, երբ Շարի յիսնապետն իսկ չէր գիտեր թէ սահմարը անցնող չէթէները քանի՞ հատ էին, որով ալ աւելի յարմար չէթէները քանի՞ հատ էին, որով ալ աւելի յարմար դատեցի այդ կողմերը քննական պտոյտ մ'ընել: Բայց դատեցի այդ կողմերը քննական պտոյտ մ'ընել: Բայց ունէ պատահականութեանց առջեւ պատրաստ ըլլալու համար յարմար տեսայ ոյժ մը ունենալ իմ տրամադրութեանս տակ:

Փոխ տեղակալ նուրիին, որ Հաճնոյ կեզրոնին համանատարն էր, հրամայեցի որ կեզրոնին հրամանատարն էր, հրամայեցի որ կետրոնը գտնուող մասնաւրները պատրաստէ: Միեւնոյն ատեն իրեն հառձիւաւրները պատրաստէ: Փոխ տեղակալ կան պտոյտ մը ընել կը փափաքէր: Փոխ տեղակալ կան պտոյտ մը ընել ազգով արնավուտ էր, իսկ կրօնքով միւրիման, հազիւ քսան և հինգ տարեկան երիտասարդ մըն էր, երկայնահասակ և խիստ վայելուչ գէմքով, մըն էր, կար և զրեթէ յայտնի էր իր մղձաւանջը, որտէ կը հետեւցնէր թէ Մաղարա նահիէի շուրջ լուրջ

գաղանապահ, բայց միւս կողմէն շոտ մոլի միւսլիման: Յաճախ հայերու հանդէպ բարիացակամ ըլլալ կը կեղծէր, որով, շատ մը հայեր, անոր մտերիմ բարեկամներ դարձած էին, բայց ես որ իրեն կը հրամացէի, զինք և իր կեղծիքները շատ մօտէն ուսումնասիրած էի:

Պէտք եղած կարգագրութիւնը լրացած էր, բայց ես կը փափաքէի մութ մնացած շատ մը կէտեր լուսութանել որով պաշտօնատեղիիս հերթապատճ հայ տասնապետը կանչելով, ոստիկան Ահմէտի Հաճն հասած ժամը հարցուցի և հասկցայ թէ՝ ան նախորդ երեկոյեան ժամը 9ին եկած և ուղղակի փոխ աեղակալ նուրիին գացած էր:

Միւնոյն ատեն հասկցայ թէ Շար Տէրէսիէն ինծի համար բերած նամակը փոխանակ հէրթապահ տասնապետին միջոցաւ ինծի դրկելու, զայն իր քով պահած էր և յաջորդ օրը առաջ հերթապահ տասնապետին յանձնած էր:

Ահմէտին՝ փոխ աեղակալ նուրիին գացած ըլլալը երկրորդ կասկած մըն ալ արթնցուց մաքիս մէջ, այնպէս որ կրկին ձեռքս ասի խնդրոյ առարկայ նամակին պահարանը և զայն շատ խնամքով քննելով գտայ թէ՝ այդ պահարանը շատ ճարպիկութեամբ բացուած և նորէն գոցուած էր: Այլևս վատահ եղայ թէ Ահմէտ այդ գրութիւնը փոխ աեղակալ նուրիին ատարած և Մաղարայի կացութեան մասին յայտնութիւնները բած էր, և ան ալ ուղելով հասկնալ Շար Տէրէսիէն գրուած նամակին բովանդակութիւնը՝ զայն բացած և կրկին գոցած էր: Նոյն առաջ երբ նուրի ինծէ հրամաններ կ'առնէր, իր գէպքին վրայ գաւաճանական լուսութիւն մը կար և զրեթէ յայտնի էր իր մղձաւանջը, որտէ կը հետեւցնէր թէ Մաղարա նահիէի շուրջ լուրջ

գէպքեր կային, թէև ես անկէ յառաջ շատ մը կաս-
կածներ ունեցած էի փոխ տեղակալ Նուրիի մասին,
բայց այս անգամ կարծես ներքին զօրաւոր ձայն
մը ինձի որոշապէս կ'սպղարարէր թէ պէտք էր զգոյն
ըլլալ Նուրիին :

Հակառակ անմիջապէս պատրաստութեան համար
տուած հրամանիս, երկու ժամեղած էր և դեռ ձիաւոր-
ները պատրաստուած չէին, ուստի ոստիկանատան
պատշգամը ելայ՝ տեսնելու:

Հաճնոյ ոստիկան զօրաց շէնքը Հաճնոյ մուտքին
վրայ երկյարկի շէնք մըն էր, որուն ճիշտ առջեւէն
կ'անցնէին ընդհանրութեան ճամբաները, Ան երեք
կողմէն հարթ դաշտագետինով մը շրջապատուած
և միմիայն հիւսիսային կողմէն Գըրաէր գետակին
միացած էր:

Գըրատէրէն, այս կէտէն չորս հարիւր մեթր վարը,
կը միանար Զաթաղ գետին, ուր կը կազմուէր եռան-
կիւն դաշտագետին մը, որ ժամանակին կը ծառայէր
Հաճնոյ բանջարեղէնի պարտէզներուն, բայց 1914-
1918ին անմշակ մնացած ըլլալով՝ մենք զայն կօդտագոր-
ծէինք, իբր զինւորական մարզանքի դաշտ, մաս-
նաւորապէս ձիաւորներու համար:

Ոստիկան զօրաց հետիւտները ոստիկանական
շէնքին մէջ կը մնային, իսկ ձիաւորները և անոնց
ձիերուն ախոռը կը գտնուէին կառավարարական շէն-
քին վարը յարկը:

Կառավարական շէնքէն՝ որոշապէս կ'երեւէր մեր
զօրանցի պատշգամը: Երբ հոն ելայ տեսայ թէ՝ դեռ
փոխ տեղակալ Նուրին ձիաւորները կարգի կը զնէր
զբաղած էր, աւելի ճիշտը դեռ կ'սպասէր բացակայ զին-
ւորներուն: Ան արդէն սկսած էր քայլքայել զինւորա-
կան կարգ ու կանոնը (տիոիփիինը): Երբ ան զիս տեսաւ

աճապարեց ներկայ ձիաւորներու խումբը ոստիկա-
նատան գիմացը սուաջնորդել:

Երբ ձիաւորներու խումբը ոստիկանատան առջև
առաջնորդուեցաւ փոխ Տեղակալ Նուրին՝ ինձի ներ-
կայացուց, ներկաներուն ցուցակը, որ միայն քանի
և ինչ ձիաւորներու ներկայութիւնը կը ցուցնէր,
հակառակ անոր որ ըստ նախորդ օրուան՝ ներկանե-
րու ցուցակին՝ քս ուստուն ձիաւորներ պէտք էր ըլ-
լային: Իմ հասկնալի սու հասկցած էի: Նոյն գիշերն
իսկ տասը թիւրք ձիաւորներ այլ և այլ պատճառնե-
րով պակսած էին. և կեղրոն մնացած էին հայ, քիւրտ
և չէրքէզ ձիաւորները:

Չուզելով Նուրիին զգացնել թէ ես զիրենք հաս-
կրցած էի. պարզ սպէս հմայեցի որ, այդ օր գուրսէն
պաշտօնով Հաճընի կեղրոն եկող հինգ ձիաւորներն ալ
ներկայ ոյժին միանան, որոնցմէ մէկն ալ ոստիկան
Ամէտն էր:

Ճամբայ ենեւու վրայ էինք, փոխ տեղակալ Նու-
րին՝ Ամէտի գիմումին վրայ երկու օրուան արձակուրդ
կ'ուզէր, իր ընտանեկան գործերը կարգադրելու
պատրուակով:

Զայն մերժեցի և քիչ մըն ալ յանդիմանական
ձեւով զգացուցի թէ գացած տեղս ոյժի պիտի ունիի:

Ժամը ճիշտ կէսօրուան 12 էր: Մենք Կիօնկիլիմի
բարձրունքներու անանցանելի կիրճերուն բերանն
էինք: Այն վայրը ուր կը սկսէին խիտ մայրիներու և
անանցանելի կիրճերու շարքերը, և կարծես մաս մը
Տաւրոսեան հսկայ լեռներու շղթային, որոնց հարաւա-
յին լանջերը դեռ իրենց ձմեռուան ճերմակ վերմակը
չէին կըցած նետ:

Այս անտառներու անցքին մօտ էր որ տասնեսրդ
մը անբնակելի տաւներ չինուած էին: 1915-1918ին,

Ուումելիցի: միւլիման զաղթականներու կողմէ: Զանոնք հոն հաստատել ուղած էր թիւրք կառավարութիւնը: Այս վայրը կարծես անառիկ բերդ մըն էր, Հս ճնոյ ճամբուն վրայ շինուած:

Ջիերուն և ձիաւորներուն կարճ հանգիստ մը տալու համար՝ հոն կանգ առինք: Ուումելիցին շինած էր իր տունը և անոր բոլորտիքը ծաղկեցուցած: Բայց անոնք՝ մի քանի ամիս յառաջ այդ տեղը ձըգելով կրկին Ռումելի վերադարձած էին:

Անոնց գաղթելէն վերջը թիւրքը նորէն զանոնք կարած և փլցուցած էր: Մի քանի փայտի համար ամբողջ շէնքեր հիմնայատակ փլցուած էր: Հոտ կրկին հաստատեցի թէ թիւրքին ձեռքը անիծուած էր: Ան չէ զիտցած շինել: Ան իշխած է միայն քանզելով: Ան կոտորած է դիակներու վրայ իշխելու համար, անընդունակ քաղ քակրթուելու, որով ժամանակը եկած է յանձնելու այս հողերը այն ազգին որ ընդունակ քաղաքակրթուելու և շնչնելու:

Հոս զայլեցայ՝ օդին, չուրին կոյս անտառներուն կարմիր հողին և սքանչելի դիրքին. կ'երազէի թէ այլև մօտեցած է կիլիկեան սուրբ հողին ազատուութեան ժամը, և ինքզինքս հարիւրաւոր տարիներ ետ տանելով՝ կը մատքերէի թէ այդ տեղէն անցած էին մեր նախնիքները. Ռուրէնի և լեւոնի հայ մարզիկները. փառք կ'ըւտայի որ այլեւ ազստուելու վրայ էր կիլիկեան:

Եւ կըսէի ինքնիրենս թէ՝ երեկուան կողոպտող և կոտորող մարդասպանները հայուն իշխանութեան պիտի ենթարկուէին, պիտի քաղաքակրթուէին և կամ այդ Ռումելիցիներուն պէս պիտի կորսուէին և վերադառնային այն Մոնկոլներու հայրինիքը որ իրենց ճնունդ տուած էր:

Մինչ այդ Քին գիւղը երթալիք ճամբան երկուքի կը բաժնուէր մէկը որ աւելի կարուկ էր՝ եամանլը գիւղէն կանյնէր, իսկ միւսը քիչ մը աւելի երկար էր՝ Գաչչղըլը ըսուած գիւղէն: Ես նաև լուսարեցի վերջին ճամբան շարունակել, ուր մենք ունէինք թիւրք, քիւրտ և չէրքէզ գիւղացի բարեկամնէր, որոնք քանի քանի անգամնէր իրենց հաւատարմութիւնը մեզի ցոյց տուած էին:

Ճիշտ ժամը 2ին Գաչչղըլը գիւղին մօտեցած էինք, ուր խումբը իրենց յիշնապետովը բլուրին մօտ ձըգեցի և հետո առնելով երկու ձեաւորներ, սոյն գիւղի մըխթարին տունը իջայ:

Մըխթարը տունէն բացակայ էր, բայց հոն գտայ գիւղացի Հասանը որուն վրայ ես շատ վատահութիւն ունէի, որովհետեւ զայն քանի մը անգամնէր փորձած էի:

Աչքերու հանդիպումով ան ինձի հասկցուց թէ սուանձին խօսելիք ունէր, որով ձիս և երկու ձիաւորները մըխթարին տունը ձըգեցի և Հասանին ըսի որ զիս գիւղի իշմամին տունը առաջնորդէ:

Ճամբուն վրայ ան սի քանի բառերով ինձի հասկը ցուց— Թրքական կազմակերպուած չէթէյական խումբի մը Սերաստիոյ կողմէն սահմանը անցած Ալլալը լսելը էր բայց չկրցաւ ըսել թէ ո՞ր ուղղութեամբ գացած էին: Սակայն ան ըսաւ թէ այդ չէթէյական խումբը յայտնի չէթէյապետ Արապ Ալիի հրամանատարութեամբ քսան և հինգ հոգիէ կը բազկանար, և աւելցուց նաև թէ նահիէի երեւելիներէն ոմանք այդ չէթէները կը հովանաւորէին, թէև չկրցաւ ըսել անոնց անունները:

Մենք խօսելով իմամին տունը մօտեցած էինք, երբ տեսայ թէ ութսուն տարեկան ակնար իմամը իւ

գաւազանին կրթնելով դէպի մեր կողմը կուգար, Երբ զիս տեսաւ, թրքական ճոխ քաղաքավարական բառերով բարի գալուստ մաղթեց, որուն պատասխանեցի ևս ու մասնաւրապէս աւելցուցի թէ կուգայի զինքը բարեւելու, խնայելու համար իր ծերութեան: Բայց ան արդէն լուր առած ըլլալով մուխթարին տունը իջնալս ինք աճապարած էր զիս զիմաւորելու համար, հոն գալու:

Հոդ աչքիս առջև պարզուեցաւ թիւրքը կարգապահ, և թիւրքը իր մեծերը յարգող, և նմանապէս թիւրքը քաղաքագէտ:

Բայց ինչու այդ միեւնոյն թիւրքը սպաննիչ, կողոգտիչ և քանդիչ էր: Ութսուն տարեկան ծեր թիւրք գրանական մը, այն ալ զիւղին իմամը, կը վազէր հայ սպայի մը բարեգալուստ մաղթելու, մինչ տաշրի մը յառաջ կարելի է նոյնիսկ իր ժողովուրդին կը քարոզէր թէ հայը անկրօն է, պէտք է ըսպաննել, կողոպտել և անոր տունը այրել ու քանդել» իսկ այս օր իր գաւազանին կրթնած կը վազէր, վայրկեան մը առաջ իր հաւատարմութիւնը ցուցնելու: Եզրակացութիւնը որոշ էր որովհետեւ թիւրքը քաղաքագէտ եւ կեղծաւոր է:

Իմամին հետ մի քանի քաղաքավարական խօսապարագութենէ վերջը, խնդրեցի որ իր տունը վերադառնայ՝ յայտնելով իրեն թէ Եամտնլը զիւղ պիտի երթայի ձուկ որսալու համար, միենոյն ատեն Հասանին դառնալով պատուիրեցի որ ուոկանը առնելով (Եամանլը գետեզերքը գայ):

Թէս իմամը խնդրեց որ իր տունն ալ պատուելու համար Սուրճ մը առնեմ, բայց շնորհակալութիւն յայտնելով իրմէն հեռացայ:

Պէթէներուն մասին այսչափ լուր առնելով կը

խորհէի ժամ առաջ Եամանլը հասնիլ, մեր լրտես Մըսթօն ալ տեսնել և անկէ ալ ծանօթութիւն առնել:

Երկու ձիաւոր զինւորներուս ընկերակցութեամբ Եամանլը ուղղուեցաւ, իսկ խումբին հրամայեցի որ Եամանլը և Քէն Գիւղի մէջտեղ գտնուող բլուրի կողքին վրայ մեղի սպասեն:

Ժամը չորս էր, Եամանլը գիւղին մէջէն անցնելով գետեզերք իջայ, հազիւ գևտեզը հասած էի երբ արդէն մեր լրտես Մըսթօն հոն տեսայ:

Ան, մի քանի բառերով ինձի իրականութիւնը հասկցուց, թէս իր ըսածները Հասանին ըսածները հաստատելէ զաաս որ րիշ բաներ չ'էին:

Բայց ես կը փափաքէի Նահիէյի ժողովուրդէն չէթէներուն օգնողները հասկնալ, Մըսթօն բացորոշ կերպով բսաւ թէ Քենցի Մուլլա Օսման և Եամանլը զիւղին միթար Մուհամէտը՝ չէթէները Սերաստիոյ սահմանը զիւմաւորած, անոնց ուտելիքները ապահոված և նոյնիսկ շատ գաղտնօրէն զիւղացիներուն մօտ բրոբականտ ըրած էին որ ոստիկան զինւորներուն չ'օգնէն:

Հոն հասնելէս մի քանի վայրկեան չանցած՝ արդէն գետեզը լեցուեցու զիւղացիներով, որոնք ձուկ որսալու կ'աշխատին: Այդ ալ Եամանլը զիւղին սովորութիւնն՝ էր երբ ուկէ կառավարական յայտնի պաշտօնեայ և կամ նշանաւոր անձ մը իրենց զիւղը գար, անոնք ըստ սովորութեան, ձուկ կ'որսային, անոնց հրամցնելու համար, քանի որ այդ զիւղի գետեզերքի ձուկն էր իրենց անուշութեամբ շատ նշանաւոր էին: Այդ տեսներն էր որ մէկէն աչքի, զարկաւ Մուլլա Օսմանին եղբայրը, Ալի Ռզզան: Զինք կանչելով՝ ժողովսւրդին մէջ բարձր ձայնու թէ՝

կը փափաքէի այդ գիշեր եղբօրը Մուլլա Օսմանին հիւրը ըլլաւ, ինչպէս որ իրեն խռոտացած էի անցեալ անգամին:

Ալի Ռըզան՝ կարծես շանթահարուած գունատե, աւ բայց և այնպէս «հրամմեցէք» ըսելու համար մի քանի բառեր կակաղեց:

Ես այդ վայրկեանին փոխանակ Ալի Ռըզային կացութիւնը զիտելու՝ իր մօտ գրնուող Եամանը զիւղին մխթար Մուհամէտը կը զիտէի: Ան ալ իր կարգին գունատեցաւ: Այլեւս ինձի համար գաղանիքին կծիկը քակուել սկսած էր, հասկցայ թէ եկող չէթէները գողութեան և աւազակութեան համար եկած չէին, քանի որ անոնք Նահիէի հարուստներուն կողմէն կը դիմաւորուէին, ազգայնականներուն կողմէն կը հիւրասիրուէին: Ուրեմն անոնք «Եղափոխական» նպատակաւ եկած էին:

Արեւի մայրամուտին մէկ մամ մնացած էր, ուստի Եամանը զիւղը ձգեցի, թէն զիւղը հս սնելու համար: Ճամբուս վրայ ապասող մեր ոյժն ալ ինձի միացաւ, որով ճիշտ ժամը ծին թէնի ձորէն կը բարձրանայինք: Ինչպէս ոլուսած էր, մեզի մուլլա Օսմանին տունը առաջնորդեցին: Անոր տունը իսկապէս այդ պալատն էր, իր զիրքով կ'իշխէր. թէ զիւղին և թէ ալ անոր սոջեւ տարածուող դաշտին:

Հստ այդ շրջանի զիւղական սովորութեան, թէն զիւղին աղաները մուլլա Օսմանին հիւրասենեակը եկած էին, առաջին ինձի բարեգալուստ մաղթելու, երկրորդ ինձմէ արտօնութիւն առնելու, որ մեր զինորները իրենց տուները հիւրասիրեն: Իրենց ցոյց տուած հիւրասիրութեան համար չնորհակալութիւն յայտնելով ըսի թէ անոնց մէկ մասը արդէն պիտի մեկնի, իսկ միանց մէկ մասն ալ սիրով իրենց հիւրերը պիտի ըլլային:

Քաղաքավարական բարեւներէ և զիւղի աղաներուն ինձի ուղղուած բարեգալուստի մաղթանքներէ յետոյ յարմարօրէն պատրաստուած հիւրասենեակը առաջնորդուեցայ, ուր Մուլլա Օսմանի ընտանիքէն զատ ուրիշներ իրաւունք չունէին ներկայանալու:

Մուլլա Օսման, հազիւ քառասուն տարեկան, միջահասակ, լեցուն յոնքերով գէր մարդ մըն էր: Իր զիմո գիծը, մասնաւորս պէս իր սկ աչքերը և անոնց նայուածքը կը ցուցին թէ շատ խորամանկ մէկն էր: Իր զարգացումը կեսարիոյ և Դոնիայի թիւրպէ (հոլամական կրօնքի զպրոցներուն) մէջ առած ըլլալով, թէև չիչ շատ զարգացած՝ բայց մոլի միւսլիման մըն էր: Միեւնոյն ատեն շատ քաղաքավար էր: Իր խիստ ճոխ թրքերէնովը բարիգալուստ մաղթելէն վերջը ինձի ներկայացուց իր 70 տարնկանի մօտ ծեր մայրը և իր երկու կիները, մէկը քսան միւսը տասը և ութը տարեկան տղաքներով, ըսելով. թէ անոնք իր մեծ կնոջ զաւակններն են, իսկ չորս տարեկան ալ աղջնակ մը իր երկրորդ կնոջմէն: Գալով տանտիկիններուն՝ անոնք իրենց եազմայով փաթթուած ըլլալով՝ հազիւ աչքերնին կը փայլէին:

Այս ձեւակերպութիւննէրէն վերջն էր որ պզտիկ հարսը կուժով ջուր բերաւ, ձեռքերս և երես լըւալու համար: Գիւղական աւանդական սովորութիւններէն մէկն ալ այդ էր: Երբ մէկը, յարգելի հիւրը մը ունենար, տանտիկինը ջուր կը բերէր որ հիւրը լուացուի: Այսպէսով հիւրը յարգուած կ'ըլլար տանտիրին կողմանէ, որով հիւրը ստիպուած էր լուացուելու: Երբ հարսը լուացքի ամանը առջեւս դրաւ և ջուրին կուժը իր ձեռքին մէջ, սկսաւ ջուրը թափել. աեսայ որ ան կը դողբըշար: Ես կարծելով

թէ ինձմէ վախնալուն համար է որ կը դողդղար, չի շարունակեցի լուացուիլ և երբ քաղաքավարօրէն շը-նորհակալութիւն յայտնելով ետ քաշուելու վրայ էի, հարսը իր ձեռքէն թուզթի կտոր մը զետին ձգեց, ճիշդ այն վայրկեանին երբ Մուլլա Օսման դուրս կը նայէր, և այն ատենն էր որ հարսին բերնէն քանի մը բառեր լսեցի. «Եղբայր, ես այ հայ եմ. ուստ այս բուղբը վերցուրք Վայրկեանին ծունկս թուզթին վը-րայ զրի, որ իմ կողման դառնալու վրայ եղող Մուլլա Օսմանը չաեսնէ: Հարսը թէն լուացքի ամանը և կու-ժը վերցուց, բայց ես դեռ ծունկի վրայ էի, որով Մուլլա Օսմանէն խնզրեցի որ դուրսէն կէնծո Զա-վուշը ինձի կանչէ: Երբ ան դուրս ելաւ, անմիջապէս թուզթը տեղէն վերցնելով կարդացի հետեւելը սեղբայր, ես ալ հայու աղջիկ մըն եմ, իմ ալ երակ-ներուս մէջը դեռ հայկական Սուրբ արիւնը կ'եռայ. յարդելի եղբայրս Պ. սպայ. ուշադրութիւն ըրէ. որովհետեւ երկու օր առաջ թիւրք չէթէներուն պետք մեր տունը եկածէր, որոշեցին որ Քեզի թակարդի մէջ ձգեն ու սպաննեն քեզ և քու զինւորներդ: Թիւրք չէթէները Կիպիլի զիւղ կը գտնուին, այդ կողմերը մի երթար, քու անդին կեանքիդ համար ուշադրութիւն ըրէս ստորագրութիւնը անընթեռնելի էր:

Երբ երկառողը կարդալէ յետոյ զլուխս վերցուցի տեսայ թէ՝ նորէն այդ հարսն էր որ, հեռուէն զիս կը զիտէր: Գլխովի չնորհակալութիւններս յայտ-նելով՝ թուզթը շուտով մը զրպանս իջեցուցի:

Կէնծո Զավուշ թէն քիւրտ էր, բայց քաջ էր, եր-կար տարիներէ ի վեր սատիկան ըլլալով բոլոր գիւղա-ցիները և անոնց մտադրութիւնները կը ճանչնար: Մաս-նաւորապէս ինձի հանդէպ հաւատարիմ ըլլալուն ալ վատահ էի, որով Մուլլա Օսմանի ներկայութեան իսկ,

այս գիշերուան համար ձիաւորներէն քսանը Քին գիւղին մէջ տեղաւորէ, իսկ դուն տառը ձիաւորներով մօտակայ չէրքէզ գիւղը պիտի երթաս և Պոլատ գիւղա-ցի աւազակետ Ղալիպը պիտի ձերբակալես, ողջ կամ մեռու:

Այս հրամանը տուած ժամանակո Մուլլա Օսմանին: Որ քովս նստած էր, շեշտակիօրէն երեսն ի վեր նա-յեցայ և տեսայ որ ան շատ զոհ էր այս տուած հրամանէս:

76/1258
Կէնծո Զավուշ թէն շատ խորամանկ բայց չնասկնա-լով իմ մտադրութիւնս իր նայուածքովը ինձի կը հասկցնէր թէ այս խոսակցութենէն զժգոն էր: Արդ, ես աւելցուցի —կէնծո Զավուշ, Մուլլա Օսմանը իմ շատ հաւատարիմ բարեկամո է, իրմէ պահելիք ունէ բան չունիմ, զիտես թէ այց անդամ ես Հաճընէն ելածեւ այդ սրիկայ Ղալիպէն և միւս սրիկայ Մէմէն Ալիէն այս Նահիէն ազտաելու համար: Արդ կ'ուզեմ այս անդամ զանոնք անպայման ձերբակալել, ողջ ըլլան կամ մեռած:

Կէնծո Զավուշ կանգնած՝ զարժացական շեշտով մը ինձի կը նայէր իւկ ես Մուլլա Օսմանին դառնաւով դուք ինչ կը մտածէք և ինչ խորհուրդ կուտաք բարե-կամո ըսի: Մուլլա Օսման ուրախ և գոհ սրաօվ հաստատեց ըսածներս և նամանաւանդ Մէմէն Ալիին հանդէպ չ ստ խիստ գտնուիլ յանձնարարեց, որովհետեւ իրեն և անոր մէջ վրիժառութեան հին խնդիրներ ըլլալը հասկցած էի:

Վերջապէս Մուլլա Օսման ուրախ էր, որ ես լուր չունենալով գուրուէ, եկած չէթէներէն, եկած էի ներսի չէթէները հետապն գելու: Իսկ ես իմ կարգիս գոհ էի, որ Մուլլա Օսմանը կը զինաթափէի: Բայց Կէնծո Զավուշ մտահօգ էր ի՞ւ և Մուլլա Օսմանին նոր բարե-

կամութեան համար, կէնծո չավուշ զիտէր թէ Մուլլա Օսման որքան մեղի համար զնասակար թշնամի մըն էր, նոյնիսկ կը ցաւէր որ ես միամիտօրէն զինւորական գաղտնիքներս անոր կուտայի:

Իրիկուան ճաշը արդէն պատրաստ էր, ըստ սովորութեան զիւղին բոլոր աղաները Մուլլա Օսմանի կողմանէ պատրաստուած սեղանին մասնակից պիտի ըլլային, հետեւարար ինծի համար պարտաւորիչ էր ընդհանրութեան համար յատուկ հիւրասենեակը իջնալ Մուլլա Օսման խկապէս պէտք եղած պատրաստութիւնները տեսած էր, հիւրասիրելու համար հետագիւղին բոլոր աղաները: Իսկ զիւղին աղաներն ալ իրենց կարգին հիւրասիրած էին ոստիկան ձիաւորներս:

Ճաշէն զերջը երբ թրքական սուրճերնիս ալ առինք, որուղինք որ յաջորդ օրը Շէքսի Մինաս Քէնեային այցելութիւն տալով՝ կէսօրուան ճաշերնիս հոն առնել:

Իսկ ես յոդնած ըլլալս առարկելով ննջասենեակս քաշութեցայ. որովհետեւ այդ թուղթի կտորը, ճաշի ժամանակ իսկ զիս շատ հեռուները տարած էր: Նոյնիսկ կասկածիլ սկսած էի, Մուլլա Օսմանի հարսին վրայ թէ կրնար սորված ըլլալ, ըսելու թէ «եղբայր ես ալ հայ եմ և այս թուղթը շուտ վերցուր»: Բայց իր գրած մի քանի տող հայերէն գրեթը...: Վերջապէս Սինէմայի պէս աչքիս առջև շատ մը բաներ կը պարզուէին, մտքիս մէջ կը ծնէին և անմիջապէս աներոյթ կ'ըլլային: Ի վերջոյ որոշումս տուի, պատրուակով մը Մուլլա Օսմանը առւնէն հեռացնել և աշխատիլ հարսին հետ խօսելու:

Ինծի համար, Մուլլա Օսմանի առւնէն հեռացումը շատ զիւրին կուգար, բայց չէի կրնար որոշել թէ

ի՞նչպէս պիտի յաջողէի հարսին հետ խօսելու: Վերջապէս Մուլլա Օսմանը քովս կանչեցի, իրմէ բարեկամարար խնդրեցի որ այդ զիւրի իսկ Գոյունլու գիւղիջնայ և հոն հասկնայ թէ Մէմէն Ալին ուր կարելի է գտնել: Աւելցուցի նաև թէ՝ ինծի համար անկարելի էր այս խիստ կարեւոր պաշտօնը ուրիշի մը վստահիլ, բայց իրեն բարեկամութեան վրայ վստահութիւն ունենալուս համար կը փափաքէի որ ինծի օգնէր և այդ խիստ կարեւոր պաշտօնը ինքը տնձնապէս կատարէր:

Ես լաւ զիտէի թէ՝ իրեն և Մէմէն Ալիի մէջ շատ հինէն մնացած վրիժառութիւն մը կար, որով, յուսայի թէ իմ առաջարկս պիտի չմերժէր:

Մուլլա Օսման շատ գոհ էր, որ այս լուրջ պաշտօնը իրեն կը վստահէի, ուստի զայն շատ սիրով ընդունեց: Միւս կողմէն ես զիտէի թէ Մուլլա Օսման փոխանակ Մէմէն Ալիին թագստոցը ստուգելու, անմիջապէս պիտի երթար իր հովանաւորած Արապ Ալի Զէթէյապիսին քով, և պիտի ըսէր թէ՝ ես իրենց ներկայութենէն լուր չունիմ, որով, երբեք զիւրինք հետապնդելու եկած չեմ, և եթէ միւս կողմէն յաջողէր Մէմէն Ալիի թագստոցին վրայ ալ հաստատ լուր մը առնելով զայն ինծի հազարգել՝ մէկ քարով երկու թոշուն զարկած պիտի ըլլար: Իսկ ես ալ գոհ էի որ, զոնէ հինգ և կամ վեց ժամուան համար Մուլլա Օսմանը իր տունէն կը հեռացնէի և այդ ժամանակամիջոցին՝ ինծի կարելի պիտի ըլլար հարսին հետ խօսելու:

Մուլլա Օսմանին առաջարկեցի որ կէնծո Զավուշը եթէ պէտք է նոյնիսկ մէկ քանի գտահելի ոստիկաններ ալ միասին առնէ: Բայց ան մերժեց, ուեւէ ոստիկանական ոյժ առնել, այլ՝ պարզապէս խնդրեց որ ոստիկան Ահմէտը իրեն ընկերանայ:

Հոն էր որ փոխ տեղակալ Նուրիի ոստիկան Ահմէտի և Մուլլա Օսմանի զինակցութիւնը ինծի յայտնուեցաւ։ Սիրով իր առաջարկը ընդունեցի և կէնճո Զավուշը քովս կանչել տալով հրամայեցի որ անմիջապէս ոստիկան Ահմէտը Մուլլա Օսմանին ընկերացնէ։

Այս հրամանիս վրայ՝ կարծես թէ կէնճո Զավուշ իր աչքի նայուած քովն ու շարժուձեւովը ինծի հասկցնել կուզէր թէ ես կը սխալիմ, բայթ իմ հրամայական նայուած քիս առջե տեղի տալով՝ հրամանս կատարեց ան։

Երբ Մուլլա Օսմանը ոստիկան Ահմէտի ընկերակցութեամբ գիւղէն հեռացան, կրկին կէնճո Զավուշը քովս կանչեցի և մի քանի բառերով հասկցուցի Մուլլա Օսմանին հետ այդպէս վարուիս և թէ ես ալ զայն իրեն պէս լաւ կը ճանչնայի։ Կէնճոն ինծի լուր տուաւ թէ դուրսէն եկող չէթէյախումբի մը առջեւ կը գտնուէինք որոնց կը գործակցէր նոյնինքն Մուլլա Օսմանը։

Այն ատեն, իրեն հասկցուցի թէ՝ ամէն բանէ լուր ունէի. և ճիշտ ատոր համար էր որ Հաճընէն ելած էի։ Պօլաս գիւղ երթով Ղալիպին առունը, պաշարելու համար տուած հրամանս պատրոււեկ էր և թէ բոլոր գործունէութիւնը կը նէի, սահմանէն ներս անցնող թիւրք չէթէները առայժմ անգործութեան մատնելու համար էր։

Կէնճո Զավուշ իսկապէս ինծի հանդէպ շատ հաւատարիմ ըլլալուն համար կուզէր զիս ամենակարող տեսնել։ Անմիջապէս ձեռքերուս վրալ նետուելով զանոնք համբուրեց, ըսելով թէ այս կարգադրութիւններուս նպատակը չհասկցուծ ըլլալուն համար պարապ տեղ զիս մեզագրել սկսած էր, որ Մուլլա Օսմանի

պէս վտանգաւոր թշնամիի մը այդչու կարեւորութիւն կուտայի և մեր զինւորական զաղանիքները անոր տալով մեր զործերը զժուարացնէի։

Այդ հրամանը փոխուած էր, կէնճո փոխանակ Պօլաս գիւղ երթալով Ղալիպը փնտռելու, անոր քովէն անցնելով մօտակայ Շար Տէրէսի զիւղը պիտի երթար և հոն ինծի պիտի սպասէր ան, միւնոյն ատեն լուր պիտի տար նոյն զիւղին հայազգի Մինաս Քեհեային թէ՝ յաջորդ օրը կէս օրուան ճաշը իր քով պիտի առնենք։

Երբ կէնճո Զավուշն ալ քովէս մեկնեցաւ, ես կրկին այդ թուղթի կտորը ձեռքս առի և կարդացի։ Կարծես թէ ան ելեքտրական հոսանք մը ունէր, որ իմ մարմիս մէջ ներմուծեց, անմարելի կրակ մը ձգելով հոգիիս մէջ։ Ննջասենեակիս մէջ կը դառնայի անդադար։ Վերջապէս լոյսն ալ մարելով մութին մէջ՝ կ'ելլէյի և կը նստէի։ Ճիշտ կէս գիշերուան ժամը 12ն էր, երբ կէնճո Զավուշն ալ իր ձիւաւորներով հեռացաւ անկէ։ Գիւղին մէջ լուռթիւն կը տիրէր, հազիւ թէ երբեմն երբեմն հաչող շուներուն և ոռնացող շնագայլերու ձայն եր կը խանգարէին այս լուռթիւնը, իսկ ես ասդին՝ չէի կրնար քնանալ։ Այդ մէկ երկուժամուան մէջ հարհւաւոր փլաններ գծեցի և գծելէն վերջը կը հասկնալի թէ անոնք սխալէին, և վերջապէս յուսալքուած և յո զթուած՝ անկողնիս վրայ ինկայ։

Նոյն օրուան տասը ժամուան յոզնութիւներս և երեք չորս ժամուան հոգեկան տագնապալի վիճակս զիս ջլայնացուցին։ Սահած էր վրաս ջերմութիւն մը գալ։ Գլուխիս մէջ հազարաւոր պղնձագործներու իրենց ծանր մուրճերով պղինձ շեծելնին կը լսէի։ Այլեւս անտանելի դրութեան մատնաւած էի և կը մտածէր թէ ինչո՞ւ համար իմ և զի՞ւրներուս կեանքին վտանգ ըլլալը

գրող, այդ հայու աղջիկը, միայն մի քանի բառ գրած էր, ինչու չէր գրած թէ ո՞ւր եւ ի՞նչպէս մահափոք պիտի ընէին, եւ եթէ խսկապէս գրածը ճիշտ ինքն ալ հայու աղջիկ էր՝ ինչու համար ժամերով զիս կը չարչարէր, ինչու համար չէր երեւար, քանի որ Մուլլա Օսմանը տունէն հէռացած էր երկու ժամէ ի վեր:

Այլևս կասկածիլ սկսած էի, կը մտածէի երթալ հարսը դանել և անկէ բռնի բացատրութիւն պահանջել: Բայց այդ տան ո՞ր սենեակէն, ո՞ր ննջասենեակէն փնտոել: Յետոյ այդ երկու պատանիները և անոնց մայրը կային, իսկ սա Մուլլա Օսմանին ծեր մայրը, և կամ տան Սպասուհին...: Վերջապէս ծովու ալիքներուն խաղալիկ եղող կիսախուլ նաւակի մը դրու թեան ենթարկուած էի, ջուրին ուզած կողմը կը շրջէի, կարծես այլեւս բանականութիւնս կորսնցուցած էի. թէև արթուն՝ բայց կ'երազէի: Ճիշտ այդ պահուն թեթև ոտքի ձայն մը լսեցի, յանկարծ երազէ արթնցողի նման՝ ոտքի վրայ ցատկելով ելայ և աննպատակ ձեռքերս զէնքս տարի:

Այդ վայրկեանին, մօտենալով ինծի, կնօջական խիստ փափուկ ձայնով մը, ան ինծի լսաւ «Սիրելի եղբայրս, Սպայ Պօղոս, ես ալ քեզի պէս հայ եմ» իր ձայնէն յայտնի էր որ ինքս ալ իր կարգին մզմաւանջի մի քանի ժամեր ապրեր էր, ինչպէս ես նոյնպէս ինքը, կայրէր և կը գողողողար:

Վերջապէս նա հետզհետէ սկսաւ հանդարտիլ: Նըստանք ննջասենեակիս խորը, փայտէ սնտուկներու վըրայ. որ կը գտնուէր պահարանին առջև՝ քով քովի:

«Սիրելի եղբայրս, ահա երկրորդ անգամն է որ մեր գիւղը կուզաս, ես քեզ երեւ անգամ տեսայ, բայց քու ժամիդ տասնեակ անդամներ նոյնիսկ մեր այս տան մէջ

լսեցի: Առաջին անգամ որ Եամանլը գիւղը տեսայ՝ կարծեցի թէ աչքերուս առջեւ յոշոտուող և թեւերուս մէջ իր հոգին աւանդող Սիրական եղբայրս յարութիւն առած էր: Աստուածած իմ, ի՞նչ նմանութիւն, արգեօք ան խսկապէս յարութիւն առած է ըսի, բայց այդ կարելի չէր, որովհետեւ այդ Աստուածներու յատուկ էր, յուշաբերեցի մանաւանդ որ, Սիրական եղբայրս այս թեւերուս մէջ իր հոգին աւանդած էր..., ըսելով՝ սկսաւ հեծկլտալ:

Վայրկեանապէս ձեռքովս բերանը գոցել փորձելով՝ խնդրեցի որ ձայնով չմատնէ մեզ, զգացուած իր պատմութենէն՝ զինք ապահովուցի թէ ասկէ վերջը իր մեռած Սիրական եղբօրը տեղը բոլոր ապրող հայութիւնը կրնայ դնել, մասնաւորապէս զիս, որ անոր նմանութիւն ունիմ եղբօրը տեղ դնել, և ուխտեցի իր հարազատ եղբօրը չափ սիրել: Ան ըսաւ: «Ասկէ վերջը քու յաջողութեանդ համար պիտի ազօթեմ, որ Աստած պահէ զքեզ և բոլը հայերը, որոնք ազգին համար կ'աշխատին: Ես կրկին ուկրկին չնորհակալութիւններս յայտնեցի իր ազնիւ զգացումներուն համար: Թէև անդեռ կ'ուզէր իր անկեղծ սէրն ու զգացումները, յայտնելու համար բառեր փնտոել եւ կաճապարէր որ վայրկեան մը յառաջ ինծի ամէն ինչ պատմէր, ինչ որ թուղթի կտօրի մը վրայ երկու բառով գրած էր: Իրեն ըսի թէ կարելի է մենք ժամանակ չենք ունենար երկար խօսելու, և խնդրեցի որ անմիջապէս իր գրածներուն մասին բացատրութիւններ տայ:

Ան զիս վատահեցուց թէ այդ ժամուն ես և ինքը ապահով էինք և ուեէ մէկը մեզի անհանգիստ էր կրնար ընել, նկատի ունենալով որ Մուլլա Օսմանն ալ տունէն բացակայ էր:

Այն սական խնդրեցի: որ իր ինքնութիւնը ինծի

յայտնէ : Պատասխանեց թէ զի՞նքը «Մագպուլի» կը կոչէին : Ես կրկին խնդրեցի , որ իր հայ անունը յայտնէ , Նա երկար ա՛խ մը քաշելով օհմ Աւողանի անունս Սիրուհի է» ըստ :

Աւելի յառաջ երթալով՝ ծնած քողոքը և մականունը հարցուցի . բայց ան շատ գորովալից թոնով մը ըստ . «առ այժմ զանոնք քեզի պիտի չըսեմ , բայց կը խոստանամ զանոնք քեզի յայտնել , երբ յարմար ժամանակը գայ և գուռք հայերդ խսկապէս Հայաստանին և կիլիկիոյ տէրը դառնաք և իշխէք : Այն ժամանակ կարող կը լաք առանց վնասուելու պաշտպանել ձեր ընտանիքը և նամաւը : Արդ սիրելի եղբայր , ես չեմ ուզեր որ առայժմ իմ մականունս ու ծնած քաղաքս ճանջուի , որովհետեւ հօրս , մօրս և եղբօրս մահէն վերջը նոյնիսկ , անոնց դահիճներու քմահաճոյքներուն ենթարկուած և անոնց՝ մէկուն հետ ալ ամուսնացած և անկէ ալ տղայ և աղջիկ զաւակներ ունեցող դժբաղտ հայուհի մըն եմ , և ուխտած եմ ծնողներուս անմեղ արիւններուն վրէծը լուծել :

«Անոնց վրէծը չլուծած այս աշխարհէն պիտի չըրաժնուիմ , Ախ սիրելի եղբայրս , զիս բնաւ մի մեղադրեր . երբ կը տեսնես որ այդ դահիճներու մէկէն ալ՝ այս երկու լակոտներուն կեանք տուած եմ , որովհետեւ առանց այս կերպը ընդունելու , արդէն ես ալ մեռած պիտի ըլլայի : Բայց ինչո՞ւ մեռնիլ երբ դեռ իմ անմեղներուս արեան վրէծը լուծելու սոիթը և պարտականութիւնը կայ . . . » :

Ես չէի հասկնար անոր Մագպուլէ կոչուելուն գաղտնիքը , նամանաւանդ բոլոր Նահիյէի ընակիչները զինքը կը ճանչնային Ռումէլիցի Խայրիին աղջիկը : Ինդրեցի որ գոնէ ինծի այս գաղտնիքը իմացնէր : Այս , սիրով և ցուով քեզի պիտի պատմեմ , ըսկելով

սկսաւ «1915ին ինչպէս բոլոր հայութիւնը նոյնպէս մեր ընտանիքն ալ զէպի տարագրութիւն՝ ճամբայ ելած էինք : Ճամբուն վրայ՝ մեր քաշկրտուելուն առաներորդ օրն էր , Գողպէլ կոչուած վայրը հասած էինք : Հոն աւազսկներու կողմէ յարձակում կրեցինք : Մեր ապահովութեան համար մեզի ընկերացող ոստիկաններն ուլ չէթէններուն միանալով մեր մէջ գտնուող այր մարդիկը անխնայօրէն սպաննել սկսան :

Այն ատեն մայրս , հազիւ 20 տարեկան եղբայրս Սիրականը իմ և իր մէջը առնելով պահել փորձնեց : Խեղճ մայրս կը կարծէր թէ այդպիսավ կարելի էր զայն պահել : Մէկէն չէթէյապեալ ձեռքի երկայն սուրբ հանած եղբօրս վրայ խոյացաւ : Խեղճ մայրս զուկին վրայ նեսուեցաւ , զայն իր մարմինովը պաշտպանելու համար , բայց այդ վայրենի չէթէյապեալ ձեռքին սուրբ մօրս և եղբօրս կանակէն սրտերուն մըխեց և իր սուրբ անոնց վրայ ճպելով քիչ մը անդին փախչելու վրայ եղող սուրիշ հայու մը վրան խոյացաւ : Ես այս տեսարանին առջև մարած էի : Երբ աչքս բացի տեսայ թէ եղբայրս Սիրականը կ'ըսէր «Սիրուհի» , քոյրս , սա սուրբ քաշէ : Զեմ զիտեր թէ ինչպէս ըրի և այդ սուրբ քաշնցի , խեղճ սիրականը գիրկու ինկաւ , իսկ զժբաղդ մայրս արդէն մեռած էր : Մօրմէս և եղբօրմէս հոսող արիւնը՝ փոքրիկ լիճ մը կաղմած էր շուրջս :

«Երբ չէթէյապեալ կրկին եկաւ եղբայրս իր սոս քովը հրելով՝ մօրս վրայ նետեց և մի քանի սուրբ հարուածներ ևս տալով՝ զայն ալ մեռցուց և իմ կողմադանաւով իմ ալ մազերս քաշեց : Ես այս անգամ բոլորովին մարած էի : Երբ սթափեցայ , տեսայ որ գլխոււ և գէմքիս վրայ մասնաւոր թափուած մազերը քաշուելով զէյս մէջ տեղ հանուած էր , նորէն

միեւնոյն չէթէյապետն, կը որը ինծի կը հրամայէք իրեն հետեւիլ:

«Բաւական հեռացած էինք, երբ ան ինծի հրամայեց վրայիս արիւնոտ զգեստները հանելով իր տուած Արնավուտի զգեստները հագնիլ: Այսպէս քան օրեր լնոնէ յեռ թափս ոեցանք, ենթակայ ըլլալրվ չէթէյապետ Ռումէլիցի արնավուտ խայրին քմահաճոյքներուն: Քսան և մէկերրոդ օրը չէրքէզ զիւղ մը հասանք: Գիւղ չի հասած Արնավուտ Խայրին՝ ինծի պատուիրեց որ հարցնողներուն Խայրիի աղջիկն եմ ըսեմ: Ծիսկապէս ու՞ ինծի հազցուցած Արնավուտի հագուստիս մէջը՝ նոյնիսկ ողբաթեալ հայրս և մայրս իսկ պիտի չճանչնային: Զէթէյապետ Արնավուտ Խայրին քառասուն տարեկան, երկայնահասակ, յաղթանգամ մէկն էր: Շատ քաջ ոճրագործ մ'էր: Ինքը մարդագասպանութեան համար Ռումէլիի մէջ հարիւր և մէկ տարուան դատապարտութեամբ, բանտարկուած և անկէ յատուկէն հանուելով այս տեղերը զրկուած էր մասնաւորապէս հայերը ջարգելու համար: Ես այն ատեն հազիւ տասն եւ եօթը տարեկան աղջիկ մըն էի:

«Ծիսկապէս չէրքէզները զիս անոր հարս զատ ողջիկը կը կարծէին: Խայրին ինծի ըստ թէ՝ զիս այդ չէրքէզի գիւղը պիտի ձգէր և կրկին Գաղպէլ պիտի վերագունար, հայերու երկրորդ կարաւանն ալ չարգելու և կողոպտելու, և անկէ վերագառնալէն վերջը զիս ալ միասին առնելով իր հետքը պիտի կարսնցնէր, ու իմ հետս խաղաղ ապրիլ կ'երազէր: Ան ուրախ էր, որ իր ձեռք ձգած հարսաւութիւնը հարիւր տարի մեր երկութին պիտի բաւեր:

«Ես այլեւ անոր քմահաճոյքներուն յանձնուած էի, բայց ամէն բան համբերութեամբ կը տանէի, իմ

խեղճ հօրս, մօրս և Սիրտկան եղրօրս վրէժը այս ձեռքերովս իսկ լուծելու համար, որովհետև ինքը իր ձեռքերովը իմ աչքերուս առջեւ զանոնք ըստպաննած էր:

«Բայց Գաղպէլին ոչ ինքը, և ոչ ալ իր ընկիրներէն մէկը չվերգաբան: Յետոյ լսեցինք թէ տն իր մարդիկներով երկրորդ կարաւանը ջարդելէն և կողոպտելէն վերջը, քիւրտերու կողմէ բոլորովին ջարդուած էին, իրենց կողովուաներուն տիրանալու համար: Այսպիսով արգարութիւնը մասամբ գործազրուած էր: Ես սիմիպուած էի այլեւս «Արնավուտ Խայրիի աղջիկ»ի անունով մնալու:

«Մօտաւորապէս երեք ամիս այդ չէրքէզին տունը մնացի, և ինչպէս ըսի ամէն մարդ զիս Միւլիման և Արնավուտ Խայրիին աղջիկը կը կարծէր:

«Չէրքէզը ուրախութեամբ լսեց չէթէյապետ Խայրիին սատկած ըլլալը: Բայց զիս կը միսիթարէր որ եթէ փափաքէի, զիս իմ հայեաիքս Գալալա կրնար զրկելա երբ հասկցաւ թէ ես Գալալա վերադանալ չէի ուզեր, ան զիս համոզեց հարուստ զիւդացիի մը ծախելու: Ես զիտէի որ Խայրիի գողոնները այդ տան մէջ կը գտնուէին: Այդ չէրքէզը շատ լաւ մարդ մըն էր, նամանաւանդ իր կինը և երկու աղջիկները զիս քրօջ պէս կը սիրէին, որով ես ալ կը փափաքէի որ այդ գողոններուն մասին բնաւ չխօսելով մէկտեղ՝ զիս ծախէին և այդ դրամէն ալ օգտըւէին:

«Օր մըն ալ այս Մուլլա Օսմանը այդ չէրքէզին տունը եկաւ: Եւ երբ զիս տեսաւ անմիջապէս անոր ուզածը վճառեց և զիս հոս իր տունը բերաւ:»

«Ինչպէս չէրքէզ ընտանիքը և անոր զիւզի ըլլանկիչները, նոյնպէս Մուլլա Օսմանը և իր զիւզա-

թիները զիս Արնավուտ չէթէպաշը Խայրիին ազ-
ջիկը Մագպուլը կը կարծէին դեռ:

Այս պատմութեան առջև, այլես մոռցած էի
Սեբաստիայէն եկող չէթէները և անոն, մասին
հարցումներ ընելը: Կը մտաձէի միայն թէ որչափ
անբաղտ հայ թշուառուհիներ կան թիւրքերու,
քիւրտերու, չէրքէզներու և արապներու տան մէջ,
որոնցմէ ամէն մէկը իր սկ պատմութիւնը ունէր այս-
պէս, որոնք ներկայիւս կը չարչարուէին այդ որջերուն
մէջ, հայութեան և հայրենիքի կարօտը քաշելով:

Ես վշտակելով իր քաշած չարչարանքներուն,
մաղթեցի իրեն որ Աստուած օգնէր հայ ազգին և
մենք կարենայինք իրենց պէս անմեղները ազատել
և անոնց վրէժները լուծել:

Վերջապէս խնդրեցի իրմէն որ քիչ մըն ալ բա-
ցատրութիւն տայ իր երեկոյեան զրած թուղթի կը-
տորի պարունակութեան մասին:

Ան ըստ հասկէ չորս օր առաջ մեք տունը եկած
էին Սեբաստիայէն եկող չէթէյապետ Արագ Ալին
իր երկու ընկերներովը՝ և Հիքմէթ էֆէնտի անունով
մէկը, որ վերջերս Նահիէի մէջ առջառի վաճառակա-
նութիւն Կ'ընէր: Ասոնց կընկերանար Եամանլը գիւ-
ղին մուխթար Մուհամէտը: Այդ իրիկունը ամուսինս
Մուլա Օսմանը տարօրինակ պատրաստութիւններ կը
տեսնէր: Այդ մարդիկ այս սենեակը առաջնորդեց,
բայց ոչ ես և ոչ ալ առաջին կինը հոս կրթանք գալ:
Ես որ արդէն ժամանակէ մը ի վեր մը կասկածէի,
զանոնք մօտէն լրտեսնելու համար սա (առլապի)
պահարանին ետևի կողմը բացի և սկսայ մտիկ ընել
առանց իսկ բառ մը կորսնցնելու: Անոնք կ'որոշէին
որ ամուսինս Մուլա Օսման առջեւնին իյնար և այս

Նահիյէն Հաճընէն զատուելով՝ Սեբաստիոյ միացնելու
համար Նահիյէի դիւղացիները ոտքի հանէր: Անոնք
կը վատահեցնէին թէ ազգայնական (Միլի) ոյժերը յա-
ռաջ երթալու վրայ, էին. որովհետեւ անոնք օգնու-
թիւն Կ'ըստանային Ռուսերէ. Անգլիացիներէ և իտա-
լացիներէ և հիմա առիթն էր ֆրանսացիներու գէմ ըմ-
բոստանալու: Ամուսինս իրենց գաղափարներուն հա-
մամիտ էր, բայց կը հակառակէր առայժմ ըմբոստանա-
լու, նկատի ուենալով հունձքերու դեռ մէջ տեղ
ըլլալը, և կըսէր որ եթէ ատանկ բան մը փորձէին
օդանաւ մը կը բաւէր իրենց հունձքերը այրելով
փեցնելու և այդպիսով Նահիյէն առանց ուտելիքի
ձգտելու: Վերջի վերջոյ շաա մը խորհրդակցութիւն-
ներէ ետքը Հաճընոյ քու փոխ տեղակալիդ նուրիին
մէկ նամակը կ'որդացին, ուր զքեզ իսլամական
կրօնքի հակառակ և թշնամի կը ներկայացնէր, բայց
խորամանկ ըլլալուդ համար խեղճ միւսիմանները կը
խարես եւ իրարու կը ձգես եղեր, և եթէ իսլամները
քու խօսքերդ մտիկ ընեն չէրքէզը, քիւրտը և թուրքը
իրարու պիտի թշնամացնես և իրար պիտի ձգես որ
հայերը իշխեն: Թէեւ միխթար Մուհամէտը և ամուսինս
զքեզ պաշտպանեցին, ըսելով որ գուն լաւ ընտանիքի
զաւակ մըն ես և անաշառորէն հայը, թիւրքը քիւրտը
և չէրքէզը կը կռավարես, բայց վերջի վերջոյ
որոշեցին որ զքեզ անպատճառ ըսպաննեն և եթէ կա-
րելի ըլլայ փոխ տեղակալ Գրիգորը յիմնապետ Արամ
կայծակը և Յարութիւն Յովակիմեանը ևս սպաննել:

Անոնք առաջին անգամ քեզի գէմ մահափորձ
որոշեցին, վաղը և կամ միւս օր երբ դուն դէպի
Սեբաստիոյ սահման Կեպիլի գիւղի մօտերը քննու-
թեան ելնես, անոնք պիտի աշխատին քեզի միակդ
թակարդի ձգելով սպաննել, և եթէ քաւ զինւորներով

քու օգնութեանդ հասնելով զիմադրեն՝ զանոնք ալ պիտի սպաննեն; Ասոր համար որոշեցին և ոստիկան Անմէտի միջոցաւ փոխ տեղակալ նուրիին լուր զրկեցին որ կարելի եղածին չափ ոյժդ քիչ ըլլայ. մասնաւորապէս թիւրք ձիաւորներ չգտնուին:

Ան ինծի յայտնեց անունները կարգ մը իսլամներու, որոնք մեզի իրը բարեկամներ կը ներկայանային, բայց մեր վտանգաւոր և սոսկալի թշնամիներն են եղեր նամանաւանդ քանի մը Հաճընցի հայերու անունները տուաւ, որոնք Մուլա Օսմանի մօտ՝ անձնապէս բամբասելով ուզած են զիս նսեմացնել: Այդ ողորմելիները տգիտութեամբ՝ տեղական կառավարութեան ըրածները կը քննադատէին և ֆրանսական ազնիւ ազգին սխալները շտկել կ'ուզէին, այն ալ Մուլա Օսմանին սենեակը: Անոնք իրենց թոյլ բերան շատախօսութեամբ Հաճնոյ մէջ եղած ոյժերու մասին լուր կուտային: Այդ կինը ինքը այս ամէնքը լսած է և այդ վայրկեանին որոշած է ինծի լուր տալ, երբ յարմար առիթ մը ներկայանայ: Երբ չէթէներուն իմ դէմ մահագործին որոշումը լսած է, այն վայրկեանին իսկ՝ ամէն վաանգ աչքի առնելով որոշած է անպատճառ իւ կեանքս փրկելու համար ինծի լուր մը հասցնել: Ան բացատրեց թէ ինչեր մտտէր էր ինծի լուր տալու համար, նոյնիսկ մահը աչքը սռնելով: Բայց բարեբազտաբար, զանոնք գործադրելու պիտի չը տեսած, երբ հասկցած էր թէ ես այդ զիշեր իրենց առւնը պիտի մնամ, և անմիջապէս յիշեալ թուղիսի կառին վրայ այդ մի քանի բառերը գրելով յարմար մէկ բոպէին առջևս նետեց, սպասելով ինծմէ մնացածը կարգադրել:

Մագպուլէ ոսկի զարդերու մէջ թշգուած էր և շրյակ իսկ փաստ մըն էր որ Մուլա Օսմանը դինքը

կեանքէն աւելի կը սիրէր: Արդ, ինչո՞ւ համար այդ վտանգները ոչք առիր որ կարելի է քու կեանքը պիտի վտանգէիր և դուն պիտի բաժնուէիր քու զաւակներէդ»: Յաւելումիս՝ պատասխանեց—«Այս եղբայրս, հայ ազգիս սէրը, անոր՝ իմ երակներուն մէջ շրջան ընող Սուրբ արիւնը, զիս կը ստիպէր, որ ամէն վտանգ արհամարհնեմ, ազգիս յաջողութեան և ազատութեան համար, և անոր բարօրութեան նուիրուող աշխատող եղբայրներուն կեանքին խնայեմ որ չըշտանգուին: Այսչափ զրկանք, նախատինք և մահ տեսնելէ վերջը՝ իր հաճոյքին համար ապրող հայը և հայուհին անիծեալ թող ըլլան: Իսկ ես, եղբայր, հօրս մօրս և իմ սիրելի Սիրական եղբօրս աչքիս առջև իսկ չարտչար սպաննութիւնը տեսնելէ վերջը, զանոնք մզոնալ... միթէ մաքուր հոգի և սիրտ ունեցող հայ էակին համար, մահացու մեղք չէ: Նոյն իսկ Աստուած զիս պիտի անիծէր, եթէ ազգս մոռնայի, որոշած եմ ամէն ինչ զոհել, ազգիս օգնելու համար:»

Ինչ մեծ հոգի է, հայուն այս իգական սեոի հոգին: Այլևս ամէն բան մոռցած էի և կը պաշտէի հայուն մեծ սիրաը և վեհ հոգին, գոհոզ, և մարտիրոսացող: Անոր ձեռքերը իմ ձեռքերուս մէջ առնելով ուխտեցի ամէն գնով զինքը աղատել, Բայց ան ինծի պատասխանեց եղբայր, գուն իմ մասիս բնաւ մի մտածէր, ես քեզի կ'օգնեմ և չեմ ձգեր որ Մուլա Օսման իր չար ընկերներով քեզի չարութիւն հասցնեն: Իսկ ես ալ քեզէ միայն կը խնդրեմ որ դուն ուլ քու կարգիդ՝ անշահարնդրօրէն աշխատիս հայրենիքին համար: Մենք զոհուեցանք գոնէ զալիք Սերունդը թող հանգիստ կեանք մը անցընէ և հայերն ալ էրն հայրենիքին մէջ ազատ, անկախ ըլլան:

Փառք, հազար անգամ փառք Աստուծոյ որ հայն ալ այսօր իր ուսը զէնքը ունի և Մուլլա Օսսանի պէս մարդիկ հայ սպային ձեռքը ջուր թափելու համար իրենց կիները կը ներկայացնեն։ Ասկէ տարի մը առաջ, այս գիւղացիները, երբ հայ մը անցնէր այս զիւղէն, գիւղը «փխօ» ըրաւ, ըսելով զայն կը քարկոծէին, իսկ այսօր ամէնքն ալ բաքի կ'ելլեն, երբ հայ սպան եկած է։ Այսչափը տեսնելս արդէն ինծի համար երջանկութիւն մըն է։ Աստուած հայ ազգին հետը ըլլայ, որովհետեւ Ան շատ զոհուեցաւ և չարչարուեցաւ։

Այս սիրելի գաղափարներէն համարձակութիւն առնելով, ես կրկին իրմէ խնդրեցի որ իր ծննդավայրը և մականունը ինծի յայտնէ։ Բայց ան իր առաջին խոստումը կրկնեց, աւելցնելով թէ երբ մեր անկախ և ազատ հայրենիքը ունենանք՝ մեր ընտանիքին արձանը կանգնել պիտի տամ Գաղպէլին այն վայրը ուր անոնք սպաննուեցան և իմ կոյսութեանս պատիւը տուիմ հոն։ Այն ատեն պիտի յայտնէ ի ծննդավայրն ու մականունը։

Սիրուհին քով հայասիրութեան և հայրենասիրութեան փափաքը այնքան մեծ զտայ որ, մեր երկու երեք ժամուան խօսակցութիւնը կարծես հինգ վայրկեան եղած ըլլար։

Արդէն առառուան ժամը երեքն էր։ Գիւղը կարծես կամաց կ'արթնար, բայց ան յէր ուղեր ինձմէ զատուիլ և յայտնի էր թէ հայութեան և հայրենիքին կարօտը կ'առնէր, իսկ ես հոգիով և սրտով զինքը կը պաշտէի, իր հայրենասիրութեան համար, իրեւ անկեղծ և հարազատ քոյրս։ Ան վերջին վայրկեանին ձեռքս համբուրեց և «մնաս բարով եղբայր», Աստուած քեզի պահէ և օդնականդ ըլլադ


ըսելով ձգեց որ ես ալ իր սուրբ հայուհիի ճակատը համբուրեմ և ըսեմ, երթաս բարով, Սիրուհի քոյրս, հայ իգական սեռին իրապէս սուրբ և անձնալոն ներկայացուցիչն ես։

Երբ ան կը հեռանար ըսաւ ինծի — «սիրելի եղբայրս, ես քեզի կը գրեմ, երբ պէտքը տեսնեմ։ բայց կը խնդրեմ որ մեր գաղտնիքները մինչեւ յաւիտեան մի միայն մենք և Աստուած գիտնայց է կէս ժամ գամուծ մնացի կեցած տեղս, մազնիսացած էի։ Խոնարհեցայ հայ իգական սեռին ազգասիրութեան և զոհողութեան առջեւ։ Այլեւս փարատած էր ինձմէ այն նախապաշարումը որ մեծ պատերազմի տարիները ինծի տուած էին հայ իգական սեռին մասին և զանոնք նկատած էի կամքի տկար էակներ։

Սիրուհին հայրենասիրութիւնը, անոր ազգին հանդէպ ունեցած նուիրումը, մեծ սիրաը և վեհ հոգին, մէջս սաեղծեցին պաշտամունք մը հայ իգական սեռին հանդէպ։

Այլեւս զօրացած էի և եթէ նոյնիսկ այդ շրջակայքի բոլոր գիւղերու բնակիչներու՝ դուրսէն գալիք չթէներն ալ միանալին՝ ինծի համար ոչինչ կ'երեւէր, և ինքնիրեն՝ զօրացած կ'ըսէի թէ — այլեւս հայ ազգը պիտի ապրի, քանի զեռ իր մէջ կ'ապրի։ Սիրուհիի սիրաը ունեցող հայու հիները։ Երբ ես այսպէ, հայ ազգի ապագային վրայ կ'երազէի, առանց նոյնիսկ հանուելու քունս զիս տարած էր։

Առառու ժամը եին արթնցած՝ գտնուած սենեակիս պատուհանէն կը զիտէի Մաղարայի լեռնադաշտերը ուր՝ տեղ տեղ գոլ րշիացած մշուշները վեր կը բարձրանային հունձքերու վրայէն։ Կարծես թէ անոնք գիշերուան մթութեան մէջ ծածկոցներն էին այդ դաշտի հունձքերուն եւ կը բացուէին սոլոտող և կեն-



Հանընի ընդհանուր տեսարանը

սատու արեգակի ճառադայթներուն առջև :

Բնութիոնը Մաղարան ստեղծած էր չորս կողմէն Տաւքոսեան լեռնաշղթաներէն շրջապատուած, միայն թողելով մուտքի երկու անցքեր :

Կարծես թէ ճարտարապետը շատ աշխատած էր զայն տեղին և հողին ձեւացնելու համար: Ալ աւելի շիտակ կ'ըլլար ըսել թէ անոնք գոյզ պատուհաններ էին՝ բացուած դէպի կիլիկիան դաշտը: բայց Մաղարայի Արեւելեան, Արեւմտեան և Հարաւային կողմերը անառիկ բերգերու շարքերն էին սեպսած բարձրադադաթ լեռներու:

Ահա այս լեռնադաշտին վրայ տեղաւորուած էին քառասունի մօտ թիւրք. քիւրտ, չէրքէզ և մէկ երկու ալ հայ գիւղեր, Սիհուն գետը իր օձապտոյտ դարձուած քներով ալ աւելի խորհրդաւոր տեսք մը կուտար այս լեռնադաշտին:

Հոս դաշտերու կանանչութիւնը և անոր ներդաշնակ լեռներու լանջերուն վրայի մայրի ծառերը: Հոս հոն ցրուած պարտէզներուն պտղատու ծառերը, պերճանք մը կուտային սոյն լեռնադաշտին, անոր երկրային դրախտի մը ձեւը տալով:

Կարծես Հոռվմայեցիները և Աթինացիները հազարաւոր տարիներ առաջ՝ գնահատելով այս լեռնաշտերը, անոր մէկ անկիւնը գետեղած էին երկրային զ'Աստուծոյն տաճարը անոր կից բարձրացնելով հազար ու մէկ բլուրները «Գամոնիան»:

Այդ տեղ էր, որ երբեմն արքաներ, իշխաններ և իշխանուհիներ եկած էին, Սէրը խնդրելու համար չ'Աստուծուհիէն, որովհետեւ հոն էր Սիրոյ չ'Աստուծուծուհին, ան քաշուած էր այդ անտոիկ լեռներու խորերը:

Շատեր եկած էին Սիրոյ կեանքը խնդրել: Կարե-

նու ապրելու համար։ Անոնցմէ սմանք իսկո պէս իրենց աղաչանքին պատասխանը առնելով յաջողած և սիրով զօրացած՝ վերադարցած էին իրենց հեռաւոր հայրենիքը, իսկ շատեր ալ չ'էին յաջողած իրենց փնտուած սէրը գտնելու և իրենց կեանքն ալ վրայ տուած՝ բլուր մըն ալ աւելցուցած էին այդ հազար ու մէկ բլուրներուն վրայ։

Հօն երբեմն հայ Արքաները իրենց անառիկ բերդերը զետեղած էին, այդ լեռներու բարձունքներուն վրայ։

Այո՛, հոն կը տեսնէի անցեալը, և երեւակայութիւնս շատ հին ատենները կ'երթար։ Կը գնահատէի մեր նախնիքները, որ վերջապէս հասկցած էին թէ մէկուսացած ազգերը չ'էին ապրեր, որով դէպի քաղաքակրթութիւն և դէպի մարդկութիւն սելով՝ Միջերկրականի ծովափունքները գրաւելու և կրիկեան աշխարհը ստեղծելու համար այդ տեղերէն անցած և հոն իրենց անառիկ բներդերը իբր կենդանի պահակներ կանգնած էին։ Այդ կանգուն կոթողները ժամանակին հայու բարգաւած կեանքին վկաներն էին։

Բայց նորէն այդ Մոնկուը. Թաթարը, և թիւրքը իրենց անիծեալ ձեռքերով զանոնք քանդած և կոտորած էին։ Թիմուրլէնկի անիծեալ Զիուն պայտերը իր նշանները հոտ ալ գած եւ զանոնք աւերած էին, առանց կրկին շինելու եւ անոնց տեղը նորէն կանգնելու։

Ես՝ գինովցած բնութեան այդքան գեղեցկութեամբ՝ կ'երազէի թէ այլեւս Հայուն բազգը ժամտիլ սկսած էր և Հայուն Աստուածն ալ վերջապէս մեզ լսած էր և մեզի պարգեւած զաղուան յոյսը։ Մենք մեր կարգին, վազը պիտի շնորհնէնք այս դաշտերը,

Հայոց շինարար ձեռքին ունի Սիհուն գետը պիտի օգտագործուէր, անոր ջրվէժներէն ելեքարական կայաններ պիտի շինուէին, իսկ անոր օճապոյտ ճամբանները ջրաբախական կեղրոններ պիտի ըլլային։ Այդ քառասուն զիւգերը դիւրութեամբ չորս հարիւրի պիտի բարձրանային և այս իսպառ անմշակ մընացած Յլէ մասն ալ պիտի հերկուէր և պիտի շնոնար։

Երբ ես այս գաղափարով զինովցած կը դիտէի այդ դրախտանման լեռնադաշերը, սենեակիս զուռը զարնուեցաւ, Նէրկայացողն էր Մաղարա Նահիէսիի հրամանատարը, փոխ տեղակալ Գրիգոր Շընիկեան։ Ան հազիւ երեսուն և հինգ տարեկան, քաջառողջ, երկայնահասակ, կարմիր այտերով և կապուտազոյն աչքերով, յաղթանդամ երիտասարդ մըն էր։

Նա գարգացում չունէր բայց քաջ էր, մանաւանդ Ազգային Հերոս Անդրանիկի զինուորներէն ըլլալով՝ տարիներ ամբողջ անոր հետ մնացած էր։ Թէեւ ոստիկանական և քաղաքական բաժնին մէջ մեզի օգտակար չէր, բայց չէթէյական զործերու և էւտապնդումի մէջ շատ օգտակար կըլլ որ։ Որքան քաջ նոյնք ան հայրենասեր էր։ Որքան ալ իր գործունիութիւնը՝ յաճախ մերեւ թիւրքերու միջն զժուարութիւններ և անհասկացուաթիւններ կ'ըստեղծէր, բայց եւ այնպէս միւս կողմէն՝ իր քաջութիւնը անոնց վրայ շատ ազդեցութիւն ունէր։

Ան իր զինուորական բարեւլ տալէն վերջը, սկսած ինձի խօսիլ և գագատիլ, որ ես յաճախ սոււ յայտնութիւններու կարեւորութիւն կ'ուտայի և նամանաւանկ այս անգամուանը բոլորովին անտեղի էր, նւյն իու առաջարկեց պատել Ծար Տէրէսի հայ յիսնապետ Դիարզը, որ յաճախ սխալ տեղեկութիւններ տայով

մեղի պարագ տեղ կը զբա ցներ:

Ես իրեն հասկցուցի թէ Նահիէի ոստիկանապետը դեռ լուր չ'ունէր, իր օսմաններն մէջ անցած ու դարձածներէն, և նոյնիսկ ան իրեն համար անպատճութիւն կը նկատէր, երբ ըսէին թէ թիւրք չէթէները սահմանը անցած են, ինք ըլլաւ ով այդ նահիէի հրամանատարը:

Ինչպէս պիտի համարձակէին թիւրք չէթէները սահմանը անցնիլ: Թէեւ ես այս քաջութեան և ինքնավստահութեան համար գոհ էի, բայց կը ցաւէի որ իրեն ամէն բան պիտի չկարենայի խօսիլ, նկատի ունենալով որ ինքը գաղանիք պահել չէր գիտէր: Միայն զինքը գոտահեցուցի թէ այս անգամ գոնէ Շար Տէրէսի յիսնապետ Քէորդին զրածները ճշշտէին և մի քայի բառերով բացատրեցի որ քանն և հինգ հոգինոց թիւրք չէթէյախումբ մը՝ չէթէյապետ Արար Ալիի հրամանատարութեամբ մեր սահմանը անցած է եւ իր կեզրոնը եղող Հօօտիրնիեն եկած է:

Այս յայտնութիւնս անոր անուշ չ'եկաւ, բայց միւս կողէն վատահ էր որ երբ ես կատարեալ չ'ստագէի, չէի համոզուէր ու խօսէր: որով, ան հանգարտեց և և առաջարկեց անմիջապէս զանոնք հետապնդել, անոնց առաջնորդութիւն ընողները ձերբա այել և անմիջապէս զանոնք զնդակահարել, որովհետեւն ուրիշ կերպ ալ չէր տեսած երբ Ազգային Հեր Խօս էր ապրած: Ես անոր հասկցուցի որ, թէ՝ եւ և թէ՝ ինքը շատ պաղարիւն պիտի մնայինք և պիտի ցուցնէինք թէ Սեբատիայէն եկող չէթէներէն լուր չ'ունէինք, եւ անոր հետ խորհրդակցելով, կազմակերպեցինք մեր ծրագիրը, նոյն օրը կէսօրին Շար Տէրէսին պիտի ճաշէինք իսկ յաջորդ օրն ալ Հօօտիրնի

պիտի ըլլայինք. ձւ շատի մը մասնակցելու համար իրեն պատուիրեցի սմիջապէս ոստիկաններ զրկել գիւղերու իմամ, միթար, յիսնապետ և տասնապետներուն թէ՛ ես քննական պառյափի համար ելած էի: Անոնցմէ դուրս մնացածը կարգադրելը ինծի վերադանեցի:

Թէ և ռուսական նախաճաշի ժամանակը եկած էր և Մուլլա Օսմանն ալ իր ճամբորդութենէն վերադարձած, բայց ես գեռ կը սպասէի որ լուացամանը ինծի բերէին: Երբ փոխ տեղակալը քովէս դուրս ելաւ, տաւնին երէց տղան լուացքամանը բերաւ, փոխանակ հարսին, մշեւնոյն ատեն Մուլլա Օսմանն ալ քովս եկաւ և կարծ խօսքերով յայտնեց թէ Մէմէն Ալին կեսարիոյ սահմանը անցած է:

Ես զայն արդէն զիտէի և ատոր համար ալ այդ պաշտօնը իրեն վատահած էի, պարզապէս զինքը տունէն հեռացնելու համար, ոչ թէ Մէմէն Ալին փընտռելու:

Ինչպէս Միրուհին ինծի ըսպէծ էր. իր ամուսնոյն և փոխ Տեղակալ Գրիգորի միջե, հակառակութիւններ կոյին, ուստի Մուլլա Օսմանին բարեկամաբար կիւրէի թէ գող Տեղակալ Գրիգորի մասին ի՞նչ զարցուցի թէ կապատահած ատար չի ցաւիր: Պատահած ատար չի ցաւիր:

Կոկ ան շատ խորամանկ ըլլուն համար զայն գովեց, բայց վերջ ի վերջոյ յայտնեց թէ կառաւ չէր զիտէր և օրէնքէն չէր հասկնար, աւելու շուշ օրէնքով կտրուած մատը չի ցաւիր: Ես օր տեղակալ Գրիգորին պակասութիւնները չ'ալաւ զիտէի, չուզեցի խօսքը երկնցնելով զայն գուշակ պատահած ատար չի ցաւիր թէ՝ ես կը փափաքէի վերաբեկել, պարզապէս ըսի թէ՝ ես կը փափաքէի առաջարկական ընթանային և Մուլլա Օսմանի երեց որ համերաշխ ընթանային պատահակալ Գրիգորը կանչէ:

Երբ ան քովս եկաւ մեր առաւտեան նախաճաշն ալ բերին, հոն փոխ տեղակալին ուղղելով խօսքերս հասկցուցի թէ՝ Մուլլա Օսմանը իմ հաւատարիմ բարեկամներէն էր, որով կը փոփաքէի որ անոր հետ համախորհուրդ քալէր որովհետեւ անոր գաղափարները ամէն ատեն օգտակար եղած էին:

Նմանապէս Մուլլա Օսմանին դառնալով յանձնարարեցի որ ինքը այդ նահիէին երեւելիներէն ըլլալով իրեն համար աւելի պարտաւորիչ էր որ տեղային ոյժին հետ համաձայն քալէր և համերաշխ: Իմ և փոխ տեղակալ Գրիգորին և Մուլլա Օսմանին միջև եռեակ համաձայնութիւնները կնքուած էր: Մեզմէ ամէն մէկն իր կեզծիքով միւսը սիրաշահի կու զէր:

Կարելի է Մուլլա Օսման գոհ էր, որ զիս խարած էր, բայց ես իմ կամքովս իսկ խարուած կը ցուցնէի ինքզինքս, իսկ փոխ տեղակալ Գրիգոր պատրաստ էր առաջին առիթին իսկ յոշուելու այդ Ազգայնական Մուլլա Օսմանը:

Ես միւս կողմէն կ'ուզէի Մուլլա Օսմանին հետ առանձին տեսակցիլ, որով փոխ տեղակալին հրամայեցի որ վարի հիւրասենեակը իջնայ և հոն ինձի փոխանորդելով ընդունի գիւղացի աղաները:

Երբ մենք առանձին մնացինք, ես հասկցուցի Մուլլա Օսմանին թէ ինքը ի՞նչ շահեր կ'ապահովէր տեղական ոյժին հետ համերաշխ քալելով:

Ինքը, նահիէի թէ՛ հարուստ և թէ՛ ալ ազգեցիկ և զարգացած անձերէն էր: Եթէ մեզի օգնէր որ թիւրքը, քիւրտը, չէրքէզը և հայը իրարու համերաշխ ապրին, նորէն շահողը ինքը պիտի ըլլար: Ինչու գողերու, աւազակներու և չէթէներու գիւրութիւն առ ըսի ու աւելցուցի— Այն ատեն այս նահիէն իր խաղաղութիւնը պիտի կորսնցնէ: Հոս պէտք է թիւրքը իր

ցորենը հանէ, իսկ անօր փոխսրէն ալ հայը անոր հագնելիք զգեստները պատրաստ է անդին՝ քիւրքը իր արջառներով անոնց իւղը ապահովէ, չէքէզն ալ իր ձիւրով անոնց փոխադրութիւնը հոգայ:

Պէտք է այս նահիէի ժողովուրդը ձեռք ձեռքի տուած աշխատի, Եթէ ապագոյին այս երկրին իշխանութիւնը կրկին թիւրքին պիտի տան, այն ատեն թիւրք կառավարութիւնը փոխանակ Ուզուն եալլայի պէս քանդուած նահիէ մը ունենալու բարգաւաճ նահիէ մը կ'ունենայ, Եթէ Ֆրանսացին իրեն համար պիտի պահէ, գոնէ մենք տեղացիներս մեր ուտելիք հացը կ'ունենանք: Իսկ եթէ հայկական իշխանութեան պիտի յանձնուի, այն ատեն մենք այս նահիէի ժողովուրդն, լաւ բարեկամներ կ'ըլլանք. գոնէ մենք իրարու հետ համերաշխ և հանգիստ կապրինք: Անոնք ոչ մեր Գալայի և ոչ ալ հոս Մաղարա նահիէին մէջ պիտի որոշուին: Մենք ստիպուած ենք յաղթական աղջերու կամքին ենթարկուիլ: Զէթէյական կազմակերպութիւնը, առաջին՝ գաւառին համար վսասակար է, երկրորդ՝ եթէ օր մը Աստուած մի արասցէ չէթէները կառավարութենէ ալ աւելի զօրաւոր ըլլան, անոնք աչքերնին պիտի գնեն ձեզի նման հարուստներու ինչքին և նահիյէին գեղատեսիլ կիսերուն: Անշուշտ մոոցած չէք ասկէ տարի մը առաջուան ձեր անտանելի կեանքը, երբ գուք նոյն իսկ ձեր տան առջև ձեր զէնքերով կը սպասէիք, ինչպէսայօր ձեր դրացի թիւրք իշխանութեան տակ գտնուզ նահիէները: Ճիշտ մենք վեց ամիս է որ հոս եկած ենք. ըսէ տեսնեմ ուեէ զէպք եղած որ չի պատօւիր Զեր արջառները լուսներուն վրայ են, անոնց քովէն անցնող մը եղած, գուք ձեր առւներուն մէջ ապահով չէք, իսկ եթէ մենք Մէկնէն Ալիի պէ: Զէթէներուն

երես տալու ըլլանք ասիկայ ձեր Նահիէին վնասակար չըլլա՞ր:

Այս խօսածներուս վրայ՝ Մուլլա Օսմանի ճակատին վրայ շարուող կնճիռներու գիծերէն բացայայտօրէն յայտնի կըլլար թէ ան խոր մտածումի մը մէջ էր և իմ ըսածներու իրենց ազգեցութիւնները գործած էին:

Վերջապէս համոզուած ձեւով մը ան ինծի իրաւունք տուաւ: Ան իմ խօսածներէս կը հետեւցնէր թէ ես Դալիպի և Մէմէն Ալիի մասին կը խօսիմ, իսկ Սերաստիայէն մեր սահմանը անցնելով հոս եղող և իր հովանաւորութիւնը վայելող չէթէներէն լուր չ'ունիմ:

Ես վարի հիւրասնեակը իջնալու վրայ էի, բայց մինչ այդ ոչ Սիրուհին և ոչ ու իր փոքրիկները երեցած էին, խնդրեցի Մուլլա Օսմանէն որ իր մայրը եւ տիկինները կանչէ, որոնց անձնապէս շնորհակալութիւններս յայտնեմ ինծի հանդէպ եղած հիւրասիրութեան և յարգանքին համար:

Մուլլա Օսմանին մայրը, իր մեծ կինը, անոր երկու տղաքները և մէյ մըն ալ երկու տարեկան պղտիկ աղջիկը եկած էին, բայց Սիրուհին՝ իր չորս տարեկան տղայով բացարկայ էր:

Ես անոնց շնորհակալութիւններս յայտնեցի և մեծ մօր ձեռքէն բոնող պղտիկ աղջիկը շոյելով անոր անունը հարցուցի. Ազիզիէ ըսեն: Ժամացոյցիս վրաս Յ. Տ. մարքայով ոսկի մետալը հանելով՝ իրը յիշատակ պղտիկին նուէր տուի, աւելցնելով թէ այս փոքրիկ նուէրը իրը յիշատակ մեր բարեկամութեան այս տունին ամէնապղտիկին կը նուիրեմ:

Ազեղիէն իսկապէս վէնիւսի պղտիկցուած մէկ արձանն էր, իր շաբանակագոյն մազերսկ, հայկական մեծ

աչքերով և կլորակ գէմքով՝ գեղեցկութեան չԱստուածուհի մըն էր: Զայն փայփայելով ըսի թէ, այսինչ աննման գեղեցկութիւն, Աստուած այս աղջիկը իր ծնողքին պահէ: Այս ինչ հրաշալի գեղեցկութիւն, Աստուած «Նազարէն» պահէ ըսելուս ի պատասխան՝ Մուլլա Օսման շիկնելով յայտնեց էթ Ազիզիէն թիւրքի և Արնավուտի խառնուածք է և աւելցուց որ աւելի իր մօրը մէկ պատկերն է:

Այն ժամանակ հասկցայ թէ Մուլլա Օսմանի երկրորդ կնկան, գեղեցկութեան համար ըսուածները չափազանցուած չէին:

Հակառակ այս մեր խօսակցութեան և իմ ալ յատուկէն ժամանակ անցընելուս, Սիրուհին չ'երեւցաւ. իսկ ես չէի ուզեր հեռանալ և կը փափաքէի այդ Հայու աղջիկը, իր ձէրմակ եազմայի տակէն թող ըլլայ, անգամ մը ևս տեսիել և Անոր վերջին մնաս բարով մը ըսել, եթէ նոյնիսկ ան տաճկերէն լեզով ըլլար:

Մենք հիւրասնեակ իջանք, ուր մօտաւոր և հեռաւոր զիւղերու աղաները լեցուած էին: Մենք երեւնալուս պէս՝ ամէնքն ալ հիւրասնեակէն գուրս ելան թրքական բարեւներով մեզ զիմաւորեցին և մէկդի քաշուեցան, ճամբայ տալու, որ նախ ես մանեմ սենքաշուեցան զիս բարեւեցին:

Երբ սուրճերնիս առինք, ամէն մէկուն առանձին առանձին որպիսութիւնները հարցուցի, Երբ կարգը Կէպէլի զիւղի մըխթարին եկաւ (ուր զիտէի թէ Սերաստիայէն եկող չէթէներու խումբը պահուած էր, և այդ իտէլին ճամբուն վրան էր որ ինծի համար մահագործ կը պատրաստուէր, և որը Սիրուհին ինծի հասագութած էր) անոր հետ շատ սիրալիք կերպով խօսելէն

վերջը, ըսի թէ՝ թէև կը փոփաքէի այս անգամ անպատճառ իրենց գիւղը հասնիլ, ուր ոստիկանական գորադոլ մը տեղաւորելու միտք ու փափաք ունէի, բայց այդ պաշտօնը պիտի վստահիմ իմ փոխ տեղակալ Գրիգորին և կէնծօ չափուչին փափաքելով որ անոնց ընկերանային Մուլլա Օսմանը և Հէօքէթձէրի գիւղին մըխթարը, որոշելու համար այն կրարոնը ուր կարելի էր ոստիկանական չէնք կառուցանել: Աւելցուցի նսե թէ այդ միակ անցքն էր որ մեր և Սերբաստիոյ մէջ կար և պէտք էր ամէն կերպով պահպանուէր, որպէսզի մեր գիւղացիները իրենց արջառները ապահովապէս ձգէին իրենց լեռներուն և դաշտերուն մէջ: Ինչպէս հիմա Գալաքէլը իր ոստիկանական գարագոլը ունի, նոյնպէս պէտք է որ Կէպէլին ալ իր գարագոլը ունենայ: Ասոր ի պատասխան, բռլոր ներկաները անոր պէտքը հասաւատեցին:

Մուլլա Մուսան, որ Կէպէլի գիւղին մըխթարն էր, շատ գոհ եղաւ այս որոշումին համար: Արդէն ես ալ կոահած էի որ, անպատճառ ան գոհ չէր իր գիւղը ապաստանող Սերբաստիայի չէթէներէն, որոնք իր գիւղին բեռ դարձած ըլլալու էին: Եթէ կարելի թիւն և ապահով ըլլար որ իր գաղտնիքները դուրս դուրս պիտի չ'ելլային ան ինծի պիտի թելադրէր իր գիւղին վրայ յարձակիլ և անկէ վատարել հոն ապաստանող չէթէները:

Ինչպէս որոշուած էր, Կէս օրուայ ճաշը, Շար տէրէսի Մինաս քեհային տունը պիտի առնէինք: Մինաս Քեհեայ իր տղան զրկած էր, իյ հետո բոլոր գիւղացի աղաներն ալ հոն հրաւիրելու:

Արդ, զէպի Շատ տէրէսի ճամբայ ելնելու համար կը պատրաստուէինք: իմ հեծած ձիս շատ չ'ար էր, ամէն ատեն չ'ութէրէն զուրս հանելով հեծնալ

պէտք Կ'ըլլար, որով հրամայեցի որ Մուլլա Օսմանի տան Հարաւային կողմը բաց տեղը քաշեն: Ես այս ամէնքը ընել կուտայի՝ յուսալով անգամ մը ևս տեսնալ Սիրուհին:

Անտեսանելի, անդիմադրելի ոյժ մը զիս կը մղէր և զիս կը քաշէր այն տունը՝ որուն մէջ հայ իգաս կան սեռին առաքինի ներկայացուցիչը՝ Սիրուհին կար: Ճիշտ ձիուս վրայ հեծած ժամանակս՝ նայուածքս ինկաւ այն պատուհանին ուր սիրուհին՝ իր Տողերը երեսին վրայ թուփած, թաշկինակը իր ձեռքը՝ արբա տո՞ւմ տխո՞ւր կը դիտէր: Ես զայն բարեւեցի, որուն ի պատասխան՝ ան երկինքը ինծի պաշտպան ցուցուց:

Ես այլ եւ այլ պատրուակներով Մուլլա Օսմանը քովս պահել կը փափաքէի, ըստ որում, զինքն ալ սահիպեցի մեզի ընկերանալ, և քանի մօտ ձիւոր ոստիկաններս եւ յիսունի մօտ գիւղացի աղաներու ընկերակցութեամբ Շար Տէրէսի մեկնեցանք:

Շար Տէրէսի հայոց Աղան Մինաս Քեհեան էր, ութուն տարիները իր կռնակը շալկած, երկայնաւ հասակ և հայկակ ան քթով, գէմքով, Ալեւոր ծերունի մըն էր ան: Մարմատէս յաղթանդամ և առողջ էր, միակ ականջներն էին որ այլևս իրենց պաշտօնը չէին կատարէր: Ան զմեզ գիմաւորեց գիւղին մուտքը իր հիա աւնենալով գիւղին գրեթէ բոլոր բնակիչները, իրենց քահանայով և դպրոցին աշակերտներովը որոնք մէկ երկու հայկական երգեր ալ երգեցին:

Հոս էր, որ ես կրկին նշմարեցի հայը, ընդունակ քաղաքակրթութեան եւ կազմակերպութեան, եւ կը մտածէի թէ ինչո՞ւ համար ան չէ եղած իշխող:

Մենք, Շար Տէրէսի ճիշտ գիրագն էւս... ար:

վայրը, ուրկէ հազարաւոր Մակեդոնացիներ, Սելևկ-
եաններ, Հռովմայեցիներ, Բիւզանդացիներ և ով գիտէ
ինչ ինչ ազգեր, իրենց թագաւորներով և իշխաննե-
րով եկած և գացած էին: Հոն էր գեղեցկութեան
չԱստուածուհիին տաճարը, հոն էին, անոր հազար ու
մէկ արուեստական բլուրները, վերջապէս հոս կային
և կը մնային ամբիթատրոնները, հոյակապ տաճարը,
հողին վրայ ինկած հաշուելի անհաշուելի սիւները, և
այդ սիւներուն վրայ քանդակուած զարդերն էին,
որ կը խօսէին թէ աեղ ալ ժամանակին՝ ծաղկած է
հետզհետէ յառաջացող քաղաքակրթութիւնը: Բայց
դժբաղդաբար Մոնկոլ և Թաթար անիծեալ որքերը
մուտք գործելէն յետոյ՝ զանոնք քայլայած և աւերած
էին:

Անկէ վերջը ափ մը հայեր եկած հոն՝ հաստա-
ւած էին ուխտելով հին քաղաքակրթութեան յիշատակ-
ները արթնցնել:

Անոնց ճամբաններուն կանոնաւորութիւնը և բնա-
կարաններուն մաքրութիւնը՝ բացէն ի բաց կը տար-
բերէին իրենց այլ ազդի դրացիներէն, և առաջին
տեսնողն իսկ կը հաստաէր թէ այդ երկրին ապագայ
յառաջդիմութիւնը: հայուն պէտք էր վատահիլ:

Մինաս Քէւեան իշխանավայել քաղաքավարու-
թեամբ մը զմեղ զիմաւորեց և իր բնակարանը ա-
ռաջնորդեց, բոլոր ներկայ այլազգի աղաները և անոնց
հետ ժողովուրեց: Ան իր տունը շինած էր Սիհուն
գետին եղերքը, ճիշտ հին ամբիթատրոն առջեւը
իսկ տաճարին դիմացը եւ իր տան մուտքին վրայ
և տեղաւորած էր Շար Տէրէսիե առիւծին արձանը:

Ան զիս եւ իմ ընկերակցութեամբ Շար Տէրէսի
եկած այլազգի աղաները իշխանավայել կերպով հիւ-
րասիրեց, ինքն և իր զաւակները ծառայեցին սեղանին

ինչ որ օրէնք էր այդ շրջաններու հիւրակիրու-
թեան համար:

Ճաշը շատ հաճոյալի անցաւ: Երբ Սուրճերնիս ալ
առինք, այլեւս սկսայ խօսիլ: Հաճնոյ Սըլոկէն վերջը
այս երկրորդ անգամն էր որ այլազգիներուն ներկա-
յութեամբ խօսելու ստիպուած էր, թիւրք և հայ եղ-
բայրակցութեան համար: Հոս էր որ բացատրեցի թէ
մենք հայերս իշխելու համար եկած չէինք, եկած
մենք պարզապէս փոխարինելու թիւրք կառավարու-
էինք պարզապէս փոխարինելու թիւրք լքելով փա-
թիւնը որ կիլիկիան և անոր վարչութիւնը լքելով փա-
խած էր, մենք եկած էինք հոս, մասող ժողովուրդին՝
հաւատարիմ և բարեկամ տեղացի թիւրք, քիւրտ և
չիւրքէզ պաշտօնեաններուն հետ մեր բաժինը բերելու
և ամէնքս մէկ աշխ աելու որ, այս երկիրը խաղաղ
ըլլայ և բարգաւաճ:

* Կրօնամոլութիւնը մէկ կողմ դնենք, որովհետև
կրօնքը հողին հետ գործ չունի, կրօնքը մարդուն և
Աստուծոյ մէջ կնքուած դաշինք մըն է, զոր մարդո
իր Հոգիովը և սրտովը կը կնքէ Աստուծոյ հետ: Ինչէն
իր մօս չէ Քան թէ Հասանը և կամ թէ Կարապեաը:
իր մօս չէ Քան թէ Հասանը և կամ թէ Կարապեաը:
Զէ որ չորս գիրքերն ալ Սուրբ են: իսկ Քրիստոս (Հա-
զիրէթ էսա) շատ լաւ ըսած է՝ ԱԱՍՈՒԾՈՅ Աստուծոյ
իսկ բազաւորմնը՝ բազաւորին:

Մենք պէտք է աշխատինք որ այս երկիրը շէն-
նայ և յառաջդիմէ: Մենք ոչ մէկ գիտէ թէ վաղը
այս երկրին իշխանութիւնը որուն ձեռքը պիտի անց-
նի: Հիմա զինազադար է: Մեզի կը մնայ օրինապահ
վլլալ և վազուան սպասել: Հոս մեր ընելիք ունէ խը-
լըրտումը ոչ մէկ օգուտ ունենալէն զատ, այս մեր գե-
ղեցիկ նահիէն կրնայ փճացնել: իսկ ապագային՝ մեծ
տէրութիւնները ինչ զգեստ որ ձնւեն, մենք զայն

հագնելու ստիպուած ենք։ Եթէ նորէն թրքական իշխանութեան յանձնեն և ան ալ վերադասնոյ։ Հենցած և հարստացած Նահիէ մը զանելով զոհ պիտի ըլլայ, իսկ եթէ Ֆրանսականին յանձնուի, անոնք ալ պիտի տեսնան որ մենք շատ բարի դրացիներ ենք իրարու, և եթէ եայ կառավարութեան մը իշխանութեան յանձնեն այն ատեն դուք և մենք եղբայրներ պիտի ըլլանք եւ ոչինչ պիտի փոխուի այսօրուան կեանքէն։

Արդ, հիմակուհիմա իրարու հետ համերաշխ չ'ապրելու ոչ մէկ պատճառ ունինք։ Ըսէք, այս վեցերս բորդ ամիսն է որ մենք հոս ենք, կա՞յ, ձեզմէ մէկը, որ ըսէ թէ՝ ինքը անիրաւուած է, եթէ կա՞յ, թող ըսէ. ևս պատրաստ եմ դայն վերադարձընելու։

Ինչպէս ես, նոյն պէս բոլոր ընկերներս ուխտած ենք այս երկրին բարգաւաճման համար աշխատիլ, եթէ մէկը միւսին անիրաւութիւն ընէ, ան՝ ով որ ալ ըլլայ, պիտի պատժուի։

Ուրեմն մեզի կը մնայ անցեալը մոռնալ և ներկան սիրով պարիլ։ Հիւա իմամը իր գուրանով, Տէրտէրը իր Աւետարանով, զիւղին աղան իր մարդիկներով, մխթարները իրենց տրուած օրէնքներով, հողագործը իր արօրներովը, արհեստաւորը իր արհեստով։ իսկ ոստիկան զինուորներն ալ իրենց զէնքերով, պէտք է ամէնքս մէկ մեր սերելի Հաճըն Գաղային սահմաններուն տէր ըլլանք և անոր բարգաւաճման համար աշխատինք չի ձգենք որ բոյն ըլլայ գողութեան և աւազակութեանց, ինչպէս այսօր եղած են, մեզի սահմանակից Սերաստիան և Կեսարիան։

Մենք, ամէնքս ալ Հաճոյ Գաղային կը պատկանինք, պահենք դայն։ իսկ գալիք ապագային ան

Աստուծոյ կը պատրանի, ներկայիս մենք զիրար սիրենք և իրարու օգնենք։ Պէտք է ամէն մարդ իր տան և դաշտին մէջ ինքինք ապահով զգայ։ Մենք այժմ Ֆրանսական արդարադատ և հզօր կառավարութեան պաշտպանութեան տակ ենք։ Ան զմեզ պիտի պաշտ պանէ ի հտրկին իր օդանաւներովը եւ իր բանակովը։

Ան զմեզ պիտի պաշտպանէ նոյն իսկ ձեր լեռներուն գագաթը, իսկ մենք զինւորականներս ամէն վայրկեանի համար՝ պատրաստ ենք ձեր պաշտպանութեան համար կոռուելու, եթէ նոյն իսկ պէտք ըլլայ մեռնելու և մեռցնելու համար։

Հին կառավարութեան օրով իրենց գէշ գործերովը դապարտուածները ունէ կերպով, չի պիտի հետապնդենք, եթէ անոնք՝ մեր օրով օրինապահ ըլլան։ Զէթէները և աւս զակները պէտք է ձգեն անցեալի իրենց գէշ գործերը և գան աշխատանքի լծուին։ Մենք իրը հայրենակիցներ, իրենց ամէն դիւրութիւն պիտի տանք, իրենցմէ անցեալին համար հաշիւ պիտի չպահանջնեք։ Բայց ասկէ վերջը ըլլալիք ունէ չար գործ առանց պատիմի պիտի չմնայ։ Հիմա դուք գատեցէք աղաներ, այս երկու օրուան մեր իրարու հետ ունեցած սիրալիի յարաբերութիւնները, միթէ փաստ մը չե՞ս մեր անկեղծութեան։

Անդամ մը անցեալը առջեւնիդ բերէք, ինչէ՞ր չտեսաք թիւրք պաշտոնեաներէն, միթէ զուք ալ մեր հետ չի չարչարուեցա՞ք, Միթէ ստափկանը և կառավարական պաշտօնեանները ձեր զլխուն փորձանքերը չէին եղած։

Հոս տեղն է որ կրկին հարցընեմ, ըսէք տեսնեմ, միքանի ամիսներ է որ մենք իշխանութիւնը ձեռքելունք մէջը ունինք։ Զեր պատիւին և հրւուն գույնը մէջը ունինք։

և յափշտակող մը եղաւ:

Դուք Հաճն Գալայի բնակիչներդ իրարու օդնեց և իրարու հետ, սիրով ապրեցէք. այն ատեն մենք ոստիկան, սպայ և պաշտօնեայ ձեզի պարզապէս ծառայողներ պիտի ըլլանք:

Բայց եթէ ձեզմէ փորձողներ ըլլան չէթէական խուժբեր կազմել և կամ զանոնք հոգանաւորել, ինչպէս կ'ընէին հին թրքական կառավարութեան օրով, այնպիսիները չարաչարօրէն կը սիսալին, որովհետեւ անոնց տուները հիմնայատակ պիտի ընենք, զանոնք թէ վարէն և թէ օդէն պիտի զարնենք անոնց բընակութեան տեղերը վայրենի խոտերու դաշտեր պիտի ընենք ու այս ամէնքը Գաղային անդորրութեան համար:

Հաւատացէք որ ասոնք պիտի ընենք հակառակ մեր կամքին և սրտի միծ ցաւով, որովհետեւ թէւ դուք անունով Մուհամէտ կը կոչուիք և ես ալ Պօղոս, բայց մենք երկուքու ալ հոս ծնած և այս հողէն անած և օդէն մեծցած ենք, մէկ բառով՝ հայրենակից և եղբայրներ ենք, որովհետեւ կրօնքը Աստուծոյ բայց հայրենիքը ամէնքիս է:

Արդ ես ձեզի կրկին ու կրկին կը յանձնարարեմ որ համերաշխ ապրինք և երկրի բարգաւաճման համար աշխատինք, իսկ ապագան Աստուծոյ է. անոր ձըղենք: Ան մեղի համար օդտակալը թող կարգագրէ:

Այս խօսքերուս պատասխանեց Հէօքէթէյի իւմամբ ու խօսաներս հաստատեց և Գուրանէն մի քանի պատգամներ յիշելով կոչ ուղղեց ներկայ միւս լիմաններուն որ եղբօր պէս ապրին իրենց Կըրացի քրիստոնեաներուն հետ և օդնեն կառավարութեան, երբ ան երկրին բարիքին համար կ'աշխատի,

մասնաւորապէս յանձնարարեց որ ըլլան ինծի որ ոչ միայն Հաճնոյ ոստիկանական ընդհանուր հրամանաւարն եմ այլ և Հաճնոյ երեւելի և պատուաւոր ընտանիքի մըն ալ զաւակն եմ և աւելցուց՝ թէ թէ լաւ ընտանիքն գէշ զաւակ չի ծնիր:

Հայ քահանան ալ պահպանիչ մը խօսեցաւ: Երբ դիւղայիները իրենց զիւղերը վերադառնալու պատգիւղայիները օրենց զիւղերը կրկին յիշեցի և փափաք րաստուածէին, անոնց կրկին յիշեցի դաշտին մէջ յայտնեցի որ յաջորէ օրուան Հէօքէթէյի դաշտին մէջ յայտնելով ձիարշաւին մասնակցէին, օրուն տեղի ունենալիք ձիարշաւին մասնակցէին, օրուն համար ևս ներկայ աղաները իրենց ուրախութիւնները յայտնելով գոհ սրտով իրենց զիւղերը վերադարձան խօստանալով ներկայ գտնուիլ.

Կէնճօ չափուցին յանձնեցի այդ ձիարշաւի կազմակերպութեան գործը, իսկ երբ զիւղացիները քաշմակերպութեան գործը, իսկ երբ գիւղացիները քաշմակերպութեան գործը և Մինաս Քինեայ առանձին միացինք: Եցան մեծ ուրախութեամբ ճակատա համբուրեց՝ ըսեւն մեծ ուրախութեամբ ճակատա համբուրեց՝ ըսեւն մեծ իր ամէնասիրելի բարեկամը Հօծի Առալով թէ ես իր ամէնասիրելի զաւսկն էի ու իրեն հաքէլ Աղա Թուր Սարգիսինի զաւսկն էի ու իրեն համար մեծ ուրախութիւն և միւնոյն ատեն ատեն պատիւ մըն էր որ իր տունը հիւր եղած էի:

Իմ թուրքը ըստուն խօսաներս կրցած էր լսել և զանոնք շատ լաւ գտնալով ինծի թելազրեց որ զայն շարունակեմ:

Ան իր ութսունամեայ փորձառութեամբ ինծի համերաշխ թէ խաղաղ ապրելու համար թիւրք աղաներուն հետ հասկըցողութեան գալը մեզ հայերուս համար օգատակար էր:

Ես անոր բարի թելաէրանքները լըսելէն վերջը, ուղեցի անգամ մըն ալ մօտէն տեսնալ հազարաւոր առարի տռաջ այդ կէտին վրայ եղող մեծ քաղաքակրութեան նշաները ու փորձերը, հոս էր գեղեցիու-

թեան և սիրոյ չԱստուածուէիխն տաճարը, ուր կը
մանէին և կ'ելլէին շատ մը սիրոյ մէջ յուսախաբ
եղողներու հետ՝ սէր փնտող արքաներ եւ իշխան-
ներ:

Աշխարհիս եօթը հրաշալիքներէն մէկն էր այդ
տուճարին չէնքը և անոր քարերուն վրայ փորազրուած
զորդերը, և կը թուէր թէ անոնք ժամանակին թան-
կագին քարերով և թերեւս ազամանդներով զարդար-
ւած էին, և հոն զետեղուած էին արական և իգական
արձաններ, որոնց աչքերը Փըրլանդ, իսկ անոնց
գլուխները գոհարի ծաղկեպսակներով զարդարուած էին
Բայց աւաղ՝ թիւրք և թաթար բարբարոս ձեռքերը
զանոնք կտրած և փշրած էին, և հոն գետնի վրայ
նետած էին շատ մը անդլուխ արձաններ նշան մռնկոյա
կան ջարդարար բնազդական մոլութեան:

Անոնք, զլխատելով և զանոնք հողին մէջ նետելով,
կարծեր էին որ այդպիսով ւին քաղաքակրթութիւնը
կընան թաղել, բայց չէին յաջողած զանոնք թաղել.
որովհետեւ անոր ճազար ու մէկ բլուրները և անոնց
մէջի մարմարեայ գերեզմանները դեռ կանգուն կը
մնաին: Թէև անոնք ալ չարչարուած էին հայ ազգին
պէս, քանի որ անոնցմէ շատերը վայրենի ձեռքերու
ասկ փշրուած էին: Հոն Անդիթատրոնները, պալատ-
ները, չէնքերու փլատակները և անոնց հողերու
վրայ ձգուած մարմարէ սիւները ինծի կը գանգատէին
իրենց անձայն վիճակովն իսկ, և ես իմ կարգիս անոնց
վրայ խզալով կը մտածէի թէ ասոնք վազը հայուն
շինարար ձեռքին մէջ հնութեան հրաշալիքները պիտի
դառնային և աշխարհիս ամէն կողմներէն պատմագէտ-
ները, հնագէտները եւ զբօսաշրջիկները պիտի քաշէին
հոս:

Անոնք պիտի գային այս հնութիւնները տեսնելու

և անոնց վրայ զմայլելու համար: Ահա ասոնք են,
որ պատմութեան ողին պիտի փաստեն թէ քաղաքա-
կըրթութիւնը Արեւելքէն ծնած է, բայց զայն Արևմուքը
իւրացուցած և պահած է, քանի որ Մոնկոլ և Թաթար
ձեռքերը հոն չեն հասած:

Ցողնած, և միւս կողմէն ցաւելով այս պատմա-
կան հրաշալիքներուն՝ անասուններու ոտքերուն տակը
նետուած լլլալուն համար կրկին Մինաս Քէհեայի տանը
վերադարձայ:

Այս անգամ Մինաս Քէհեան իր երեք քառորդ գարու
ականատեսի և անկէ յառաջ ալ իր լսած առասպելները
սկսու պատմել:

Ան խօսեցաւ քանի քանի հեւպատոսներու եւ
հնագէտաններու մասին, զորս իր առւնը օրերով և
շաբաթներով հիւրասիրած էր: Անկեղծ սրտով ան-
ինծի կը վստահեցնէր թէ այդ օրը իր կեանքի ամէ-
երջանիկ օրն էր: Արդ ժամուն մոռցած էր հարիւրաւոր
Շարցիսիրը, որ ողջ ողջ Տէրզորի անապատներուն մէջ
թաղուած էին: Նամանաւանդ Քեհեայի ընտանիքի
անդամներէն շատերն ալ սպաննուած էին: Իր աղո-
ները, աղջիկները, թոռները և ազգականները աչքին
առջեւ կուգային, բայց ծերունին անդադար փառք
կ'ուտար Հայուն Աստուծոյն, որ վերջապէս զմեզ
ազատած էր:

Ան կ'ըսէր թէ հայրենիքի ազատութեան հայար
թափուած արիւնէն, նոր սերունդ մը պիտի ծաղկի եւ
մենք պիտի ունեն անք Ազատ Հայաստանին հետ հայկ:
անկախն կիրիկեան: Խեղճ ծերունին կ'երազէ՞ր . . . :

Երբ սենեակիս մէջ բոլորովին առանձին մնացի:
պարտականութեան ձայնը սկսաւ զիս կանչել: Կեպէլի
գիւղին մէջ Սեբաստիայէն եկած թիւրք չէթէները
առաջին անդսմ Հանոյ սահմանը անցնիլ համարձակող

այդ հերոսախումբը, չարաշար պատժել աէտք էր: Վերջապէս որոշեցի փոխ տեղակալ Գրիգորի հը- րամանին տակ՝ դնել երեսուն հետիւտն և քսան ձիաւորներ յարձակելու համար Կէպէլի զիւղին վրայ: Հետեւաբար փոխ տեղակալը կանչել աս- լով յաջորդ օրուան գործադրելիքս հասկցուցի:

Առաջուան ժամը 4ին երեսունի մօտ հետիւտն ոստիկաններ դէպի Կէպէլի զիւղի վրայի լեռը կը մագլցէին, իսկ զստն՝ ձիաւորները դէպի Կէպէլի Գիւղի և Սեբաստիոյ մէջի անցքը կը պաշա- րէին:

Իսկ ասդին, մենք ժամը 6ին, չորս կողմի զիւղերէն նամանաւանդ Կէպէլի զիւղէն Շար եկող ձիաւորներով՝ դէպի Հէօքէթձէ զիւղը ճամբայ ելանք:

Ծովածաւալ ժողովուրդ և հազարաւոր ձիաւոր գիւղացիներ դէպի Հէօքէթձէի դաշտը կը քա- լէին: Ճիշտ ժամանակին մենքձիարշաւի կերոնը հասած էինք:

Մէկ ժամուան ձիու վազք էր, Հէօքէթձէյէն իմաս Օղլու երթալ և վերադառնալ, Դատաւոր- ները անմիջապէս նշանակուած էին, որոնցմէ չորսը արդէն իմամ Օղլու կը սպասէին, իսկ միւս չորսն ալ Հէօքէթձէի առջեկի դաշտին զլուխր:

Մենք հանգիսականներս քիչ մը բարձր րլու- րին վրայէն կը զիտէինք, ուր խոտէ հիւղակ մըն ալ շինուած էր: Հոն ինձի ներկայացուցին հազիւ երե- սուն տարեկան միջակ հասակով և վառվուն աչքե- րով, Հիքմէթ էֆէնտի անունով երիտասարդ մը, որ Սեբաստիոյ գաւառէն ըլլալով արջառի վաճառականու- թեամբ կը զբաղէր հոս և մեր նահիէն ալ բաւական

գնումներ կ'ընէր: Անմիջապիս Սիրուհիին բացառրած չէթէական զործակալ Հիքմէթ էֆէնտին ըլլալը հասկը ցոյց: Բայց անոր քալուածքէն և խօսուածքէն յայտ- նի էր թէ ան անպատճառ զինւորական մըն էր, միեւնոյն ատեն զարգացած անձնաւորութիւն մը: Թէև Հէօքէթձէյի հայազդի յիսնապետը ինծի հասկցուց թէ ան օրինաւոր ինքնութեան թուղթիր ունէր և 15 օրերէ իկեր մեր նահիէն եկած ու շրջանն գնումներ ալ ըրած էր:

Առաջին վազքը լմիցած էր, Հէօքէթձէյի իսամին տղան Զիս էֆէնտիի ձին Ա. Ին. իսկ Ռումէլիցի Մուս- թափայի ձին ալ Բ. Ալած էին: որով առաջնութիւնը՝ շահող Զիս էֆէնտիին հիւրերն էինք: Կէս օր- ւան ճաշին Հիքմէթ էֆէնտին ալ մեղի սեղա- նակից եղաւ:

Երբ Սեղանէն ելնելով սուրճներնիս կ'առնէինք, ան ինծի մօտեցաւ, իր շնորհակալութիւններ յայտնեց և միեւնոյն ատեն ըստ թէ Մազարա Նահիյէսիին անդորրութիւնը կատարեալ տեսած էր և քաղաքավարական խօսքերով մաղթեց որ իրենց Հուզուն եայլայի նահիէն ալմեղի նման սպաններ ունենար, որոնք թէ՝ ժողովուրդին հետ բարեկամ գառնային և թէ ալ լաւ կառավարիչ ըլլային, որով վերջ գանէին հոն եղած աւազակութիւն- ները:

Այլեւս ժամանակը եկած ըլլալով պէտք էր իրեն դաս մը տալ: Իրեն հասկցուցի թէ մենք արզարա- դատ կառավարութեան պաշտօնեաններն ենք: Ասկէ վեց սմիս առաջ հոս ալ զիւղէ զիւղ երթալը վը- տանգաւոր դարձած էր: Հիմա պէտք էր որ անզոր- րութիւն և գատահութիւն տիրէր: Ահաւասիկ զուք մէկն էք, որ այս գաւառը ապահով զտած էք և ձեր

արջառները այս նահիէն ծախու կ'առնէք։ Այսպիսով դուք մեր նաւիէին կ'ուտաք ձեր ոսկիները, որոնցմէ հաւասարապէս բոլոր բնակիչները կ'օգտուին։ Ժամանակին դուք ևս չ'էիք համարձակիր հոս գալու, որովհետև տեղիս ոստիկանապետը ձեր գրպանը գանձւող ոսկիները առնելով իր թղթագրամները անոր տեղ ձևողի կը քշէր։ Այն ատեն առաջին աւազակները կառավարական պաշտօնեաներն էին։ Անոնք էին որ օրէնքը ոտնակոխ կ'ընէին, գեշ օրինակ տալով։ Այս ժողովուրդը մանուկի կը նմանի, բարի է, հնազանդ և օրինապահ, երբ արդարօրէն կը կառավարուի։ Մի կարծէք թէ հոս միայն հայը, քիւրտ կամ չէրքէզը չարչարուած են, անոնց չափ կարելի է քիչ մըն ալ աւելի թիւրքը չարչարուած։

Եւ անոր ձեռքերովս ցուցուցի նահիէին անբնակ գայտերը, որոնք կրնային հազարաւոր էակներ աշխատցնել և կերակրել։ Ինչու համար այս նահիէի անդորութիւնը խանգարելու շշխատիլ և բնակիչները իրար ձգել, միթէ մեղք չէ։

Զանոնք օրէնքի սահմանին մէջ հանգիսո ձգելոր է, որ աշխատին, հարօտանան և բարգաւաճին, հարցուցէք այս գիւղս ցիներէն մէկուն և Ձեզի պիտի ըսէ ան թէ այս վեց ամսուան մէջ աշխատած եւ շահածը անցեալ չորս տարիներուն չէր կրցած։ Ինչո՞ւ համար, որովհետև անցեալին մէջ իրարու թշնամի էին և իրար կողոպտելու կ'աշխատէին, ոչ մէկը կ'աշխատէր։ Ամէն մարդ կը մտածէր իր զէնքով դրացիին շահածը կողոպտել։

Մենք հիմա արդարադատ կառավարութիւն մը կը փափաքինք, ան ըլլայ երէկուան թիւրք կառավարութիւնը, կամ Ֆլանսացին և կամ նոյն իսկ Հայը, բայց ինչպէս ըսի արդարադատ պէտք է ըլլալ

արդար։ Ես անձնապէս կը փափաքիմ որ հոս հայկական կառավարութիւն մը ըլլայ, ես այն ժամանակ առաջինը պիտի ըլլամ հայ և թիւրք եղբայրակցութեան հիմք դնողը։ Ես պիտի փափաքի որ Ուկլունեան սկզբունքը յարգուէր և մննք ամէնքս ալ իրարուհետ համերաշխ սպրէինք։

Օսմանեան սահմանադրութեան հոչակման ներկայէի, ուր յայանի եղաւ թէ թիւրք ազգը առանձին կառավարելու ընդունակ չէ, թէև ժամանակին ան կառավարելու ընդունակ չէ, թէև ժամանակին ան կողոպտած էր միայն սուրին չնորիւ, կողոպտած էր քաղաքակրթութիւնը և ժառանգած էր Հռովմէական և Յունական հարստութիւնները, բայց դարերու հոլովումով անոնք փոխանակ զարգանալու փճացած էին, և թիւրքն ու թիւրքիան մնացած էին աղջատ։ Այս պատճառով ալ երէկուան Օսմանեան հղոր պետութիւնը իր տգիտութեամբ կորուելու վրայ է։ Ուորէ Ալճէրին, Թունուզը Թարապէլու, Ղարպը, Պէնկազին, Եզմէնը, Պալտստը, Սուրբիան, Պաղեստինը, Կովկասը, Խրիմը, Ռումանիան, Յունաստանը, Կովկասը, Սերբիան։ Պասնէ Հէրսէք Սրուավուալըզը, Գարատազը, Սերպիան։ Պուլկարիան, լուէ բարեկամս ասոնց ամէնքը թիւրքերուն անքաղաքիտութեան երեսէն չկորսւեցան։

Ահա թէ ի՞նչու համար ասկէ վեց ամիս յառաջ այս նահիէին հաւ ստութեան աղբիւրը չորցուցած էին։ Ահա փասուը, քու աշքիդ առջևն է։ Մենք միայն վեց ամսուան կառավարութիւն մըն ենք։ Նայէ սա վեց ամսուան ամէնքն ալ հերկուած՝ ցորենի, գարիի, ոսպի, դաշտերուն ամէնքն ալ հերկուած՝ ցորենի, գարիի, ոսպի, և սիսեսի գայտերն, Անցիր սա սահմանը, քու քիչ յառաջ յիշած Ուզուն Եւլլան ամայութիւն է, որովհետև իսկողեք գիւղցին չը համարձակիր աշխատելու, իր բայց կապահանուն արդիւնքը եղող հայը իր ձոռքէն կ'առանեն։

և զայն անօթի կը ձգեն որ մեռնին և չեն մտածեր թէ
անոնց գալ տարի ալ հաց պէտք է:

Տես կիբէնափի, երկիր մը կառավարել զայն տուրքի
ենթարկել ըսել չէ, այլ անոր եկամուտները աւել-
ցնել և անկէ՝ իր առաջնորդող մաս մըն ալ տուրք
առնել է: Երբ ազդ մը հարուստ ըլլայ, անոր կառա-
վարութիւնը կ'ապրի, իսկ երբ ժազովուրդը աղքատ
ըլլայ, արդէն կառավարութիւն տիտր կըլլար:

Մենք հայերս թիւրք ազդին շատ պէտք ունինք,
նոյնպէս անոնք ալ հայուն պէտք ունին: Երբ մենք
իրարու հետ համերաշխինք, կը տեսնէք սա լեռներն
ու գաշերը, անոնցմէ մեղր ու կարագ պիտի հոսի,
թո մէկն եմ որ Հաճըն ծնուծ եմ և կը սիրեմ Հաճըն՝
հայրենիքս և անոր բնակիչները: Անոնք ինչ ազդի
ալ պատկանած ըլլան, որովհետեւ միեւնոյն հողէն
սնած և միեւնոյն օդով, ջուրով մեծցած ենք,

Ոյս խօսնիցութիւնս կարծեմ Հիքմէթ կիբէն-
տիին թէև քիչ մը զուրւակութիւն շնորհեց, միւս
կողմէն դժոխութիւն պատճառեց: Այս պարագան ան
ինձի շատ քաղաքավարօրէն հասկցուց յայտնելով
թիւրք ազդը ընաւ մեռած չէ և ոչ ալ պիտի մեռնի,
թէև ան այսօր պարտուած և իր վրայ իջնող հար-
ւածը զայն զգեանած է: Ան վերջապէս պիտի սթափի
ու իր վրայէն պիտի նետէ իր հին մէթուները և իր
թագաւորական իշխանները: Ան իր զեկը պիտի յան-
ձընէ իսկապէս թիւրք և անձնազոհ ազգասէրներուն:
Ես ալ կը փափաքիմ որ հայերը անցեալը մոռնան:
Հայերդ թիւրք ազդին և անցոք ձեռքի տան և աշ-
խատին որովհետեւ իրենք փոքրամասնութիւն են և մե-
ծամասնութեան զործակցութեան պէտք ունին: Մե-
ծամասնութեան ձայնը կ'ըսեն թէ Առաւծոյ ձայնըն է:

Դուք հայերդ պէտք է մեծա ասնութեան ձայնը

նկատի առնէք, որով ալ աւելի լաւ կըլլար որ ձեզի
պէս առողջ մտածող հայերդ թէերթերուն մէջ ըաթէն
զրէին և մենք փոխանակ իրարու հակառակ քալելու
իրարու հետ հառկացողութեան գայինք ըրաւ:

Խե՞ղճ Հիքմէթ, չէր գիտէր թէ այն օրերուն այդ
տեսակ գաղափար մը տալ զինովցած հայուն՝ արժէք
չունէր:

Երբ ես ալ իրեն կը խօսէի զինքը օրօրելու հա-
մար էր և կարելի է ինքը աւելի ինձմէ խորամանկ՝
ըսել կ'ուզէր թէ զուն ինձի խօսածդ քու հայ եղ-
բայրներուդ խօսելու չես հումարձակիր:

Կէս օրէն վերջը ժամը 2-4էս էր երկրորդ ձիար-
շաւի համար Հիքմէթնէյի առջե իջանք, այս անգամ
որշաւող ձիերու թիւրք վաթսունը կ'անցնէր, զրեթէ
Մաղարայի ամէն կողմերէն եկած էին, Առաջնութիւնը
շահեցաւ քիւրտ Տուրուն Ազայի ձին, իսկ երկրորդ
եկաւ Մուլլա Օսմանի ձին: Հիքմէթ կիբէնտի քովա
էր: Երբ ինձի լուր տուին առաջնութիւնը շահող ձիու
մասին, ես ուրախութեամբ Տուրուն կիբէնտին և
Մուլլա Օսմանը շնորհաւորեցի, և վերջը Միսակ է-
ֆէնտին ալ քաղական խօսքեր ըրի, ըսելով թէ
իր ձին զեռ առաջին անգամն էր որ ձիարշաւի կը
մասնակցէր, ապագան լաւ էր:

Այս ժամանակ ինձի հարցուցին թէ փոխ տե-
ղակալ Գրիգորին ձին ալ կրնար մասնակիլ ինչո՞ւ
համար ներկայ չէր:

Այլեւս ժամանակը եկած սեպելով ըսի, երբ զուք
ամէնքնիդ ուրախ և զուարթ ձեր ձիերուն արշաւը կը
ամէնքնիդ ուրախ և զուարթ ձեր ձիերուն արշաւը կը
և նահիէի բնակչութիւնն ալ հանդիսաւ հան-
դիտէք և նահիէի բնակչութիւնն ալ հանդիսաւ հան-
դիտէք զանոնք կը ծափանարէ, մէւս կողմէն Սե-
ղիստ նստած զանոնք կը ծափանարէ, մէւս կողմէն Սե-

ալ իրենց բաժինը կուզեն, պէտք է որ անոնք ալ իրենց պատիժը գտնէին։ Այդ փոխ տեղակալ Գրիգորն ալ այդ պ շաօնը կստարելու զրկուած է,

Մենք մեր սահմաններէն ներս բնաւ պիտի չներենք որ զիեզ անհանգիստ ընեն։ Մուլլա Օսման և Հիքմէթ էֆէնտի և Եամանլը գիւղի մխթարը իրարու նայեցան զարմացած ձեւով մը։

Ճիշտ այդ ժամուն էր որ փոխ տեղակալ Գրիգորը երեցաւ և ուղղակի ինծի եկաւ։ Զինորականօրէն բարեւելէ վերջը թուրքերէն լեզւով «Հրամանատար, կեանքդ երկար ըլլու, եռ ալ կարծեցի թէ քաջնը էին, առանջին հանդիպումիս իսկ փախան և ինծի ձգեցին երկու սպաննուած երկու ողջ ձիեր, և մէկ ալ մավզէր մը ու ըսաւ մեր կողմէն մէկ վիրաւոր ունինք, չեմ գիտէր թէ անոնցէ որչափ գիրաւոր կայ։ Հետապնդումս ձգեցի երբ անոնք Սեբաստիոյ հողը անցան։ Հստ ձեր հրամանին՝ Սեբաստիոյ սահմանը չանցան։ Կէպէլի դիւզին մէջ ըստ ձեր հրամանին պէտք եղած ոյժը ձգեցի և ես եկայ որ ձիարշաւին համարմ և սա ձեր ձիուս բաղդն ալ փորձեմ։ Ես փոխ տեղակալին ձեռքերը սեղմելով զինքը շնորհաւորեցի, և այդ գիշերը փոխ տեղակալին քովը անցունեյով պէտք եղած կարգադրութիւնները ընելէ վերջը։ յաջորդ օրը ճամբուս վրայ մի քանի գիւղեր ալ այցելել երեք օր բացակայութենէ մը վերջը կրկին Հաճըն պաշտօնուակիս հասայ, Գողանի զինւորական կառավարիչ թէյարտայի պէտք եղած տեղեկագիրը ներկայացուցի որուն վրայ փոխ տեղակալ նուրին և անոր զինակիցը քննիչ դատաւոր՝ Հիլմին Հաճընէն հեռացուցինք։

Այդ պէտքերէն ճիշտ երկու ամիս անցած էր

պաշտօնատեղիէս կէսօրին տուն—վերդարձած ժամանակիս, մեր տան հերթապահ զինւոր Գրիգորը ըսաւթէ հինգ գայրկեան առաջ Մուլլա մը և իսլամունի մը, մեր տունը եկած էին և առանց իրենց ձիերէն իջնալու, երկու գառնուկ և քիչ մը նուէր հոն ձգելով գացած էին։ Թէկ զինւորը առարկած էր թէ հրամանատ որը նուէր չընդունիր, բայց անոնք ըսած են թէ ասոնք հրամանատ սրին համար նուէր չեն, այլ բարեկամի մը կողմէ զրկուած են, որ Մուլլա Օսման կը կոչուի, և տնոնք հեռացած էին։

Ես հասկցայ թէ ան Մուլլա Օսմանն էր, բայց հետը գտնուուզ կինը ո՞վ էր արդէօք Սիրուհին թէ իր մեծ կինը։ Ասոր համար Գրիգորը հարցուփորձ ըրի թէ—հետը պատիկներ ալ կային և կամ ո՞ւր գացին, բայց տն որոշապէս պատիկ չունենալնին թէկ բասւ, սակայն ուր երթալնին չկրցաւ մարերել Միակ բանը որ միաքը պահած էր, այն ալ Մուլլա Օսմանին անունն էր։

Կէս օրէն վերջն էր, պաշտօնատեղիիս մէջ ացցելութիւնը ընդունեցի Մուլլա Օսմանին, զայն վեր առնելով բարեկամարար իր հանգստութիւնը և նմանապէս իր ընտանիքին առողջութեան մասին հատուցի։ Ան չնորհակալութիւն յայտնեց որ, իրենց առողջութիւնը զիս կը շհագրգուէր, ըսաւ թէ բոլոր ընտանիքի անդ մերը հանգիստ էին, բացի իր Արնավուտ կնոջմէն, զոր միասին Հաճըն բերած էր, թժիշկին քով դարձանելու համար։ Ես ըսի իմ կարգին թէ պինչալլահա եղածը կարեւոր բան չէ, Ասոր վրայ Մուլլա Օսմանը ըսաւ թէ Տօքթոր թէրզեանը իրենց ըսած էր թէ հրանդութիւնը շատ թեթիւ էր էր և եթէ մէկ երկու օր միան հոս, պիտի բաւէր գայն բուժելու համար։ Ես խօսապատ Տօքթոռին Շատ

տեսակցիլ և խողրել որ շուտով բժշկելու համար լաւ հոգածութիւն ցուցնէ։ Նկատի առնելով որ այս քան յոդութիւն առնելով եկած էին Հաճըն, պէտք էր որ կատարելապէս բուժուելով վերադառնային իրենց զիւզը։

Յետոյ խօսեցանք Նահիէի կրթական, անտեսական և երկրագործական խողիրներու շուրջ, և երբ ան կը պատրաստուէր ինձմէ հրաժեշտ առնելու, իրեն հարցուցի թէ ո՞ւր իջած էին։ Բայ թէ Միւթիրին տունն են, որուն վրայ հասկցուցի թէ Հաճընի հայու մը տունը իջնելնին՝ աւելի հաճոյք պիտի պատճառէր բոլորին՝ քան թէ Միւթիրին տունը իջնելնին։ Օրինակի համար ըսի, եթէ ևս Քէն զիւզը գամե ձեր տուները ձգելով՝ հոն զտնուող հայու մը տունը երթամ դուք ին՞չ կը մտածէք։ Անշուշտ գո՞ն չենք ըլլար ըսաւ և աւելցուց թէ՝ հայերը տարագրութենէ նոր վերադած են. կարելի է իրենց անկողիններէն զատ ուրիշին յատկացնիլիք չ'ունին խօսացաւ անպահառ մեզի դալ, երբ բժիշկը արտօնէ։

Մուլլա Օսման Հաճնոյ արիստոկրատիկ գոսակարդէն շատ սիրուած էր։ Ամէն մարդ զիրենք կը ճանչնար իբր ուղղամիտ, նամանաւանդ իսլամները իրեն հանդէպ մնծ յարգանք ունէին։ Անոնք քանի քանի անդամներ փափաք յայտնած էին որ զայն Մէծիս իտարէի անդամ ընդունիլ տայինք, որուն ես անձնապէս կը հակառակէի, մօտէն անոր գաղափարները զիւնալով, որովհետեւ չափէն աւելի մոլի սղգայնական մըն էր։

Անտեսանելի ոյժ մը յես դէպի Միւթիրին տունը կը քալէր, երբ մանաւանդ կը մտածէի թէ Տիկին Սիրուհին Հաճնոյ մէջ էր. ան աւելի կը սաստկանար բայց կը թաւէի որ ինծի համար անկարելի պիտի ըլ-

լար Սիրուհիին հետ խօսիլ և կամ զինքը տեսնել։ Իրեն հետ մեր վերջին տեսակցութենէն մօտաւորապէս երկու ամիս անցած էր և որմէ յետոյ շատ մը դէպքեր ալ պատահոծ էին, բայց այդ ազգասէր և անկեղծ Անծանօթ Հայուհիին ըրած ծառայութիւնը բնաւ մոցած չէի, և մինչև կեանքիս վերջն ալ երբեք պիտի չմոռնամ։ Ինքն իրենս կ'ըսէի անպատճօռ ան եկած էր մեծ գաղտնիք մը մեզի յայտնելու։ Իրիկուան ժամը հուկէսին փափաքնեայ, որ ծիս պատրաստեն։ Կ'ուզէի դէպի թիւրքերու կողմէ պտոյա մը ընել և Միւթիրին տան առջեւէն անցնիլ ։ Յուսալով Սիրուհին տեսնել պալքոնը, պատռհանը և կամ պարտէզը։ Խոկապէս անկէ անդած ատենս Միւթիրին պարտէզին մէջ խոլամական տարազով շատ մը կիներ կային, որոնց մէջն էր գուցէ Մուլլա Օսմանի ԱՄագուլէն և մեզի ծանոթ Անծանօթ Հայուհին, ծանօթ Սիրուհին։ Վերջապէս, տուն վերադած ժամանակ՝ սոսկալի զլիսու ցաւ մը զգացի և ճամբուս վրայ Տոքթ. Թէրզնանին հանդիպելով անկէ Սոբիրին մը առի և առիթք օգտագործելով՝ հարցուցի Մուլլա Օսմանի տիկնօջ հիւանդութեան մասին։ Տօքթ.ը ինծի հասկացուց թէ նշանակելի ուեէ հիւանդութիւն չ'ունի, քիչ մը ոյժի տկարութիւն կայ, որուն դարմանութէն համար՝ կը բաւէր միայն քանի մը ոյժի զեղեր տալ։

Այն ժամանակ, Տօքթ.էն բարեկամաբար խողենցի որ Մուլլա Օսմանը մինչև հինգ օր Հաճընէն չհեռացնելու համար, իր կնոջ դարմանումին պէտքը ցուցնէ։ Տօքթ.ը իր հաւանութիւնը տուաւ և ինծի յայտնեց թէ զաղը ժամը 8ին Մուլլա Օսման իր կնոջ հետ իր քիւնիքը պիտի ըլլան։ Ան կը գովէր Մուլլա

Օսմանի կնոջ աննման գեղեցկութիւնը, քաղաքավարութիւնը և նոյնիսկ կը պնդէր թէ բնաւ միւսիմանի չէր նմանէր։ Ան իր հիացումը կը յայտնէր Արնավուտներու մասին։

Տոքթորին հետ համաձայնեցանք որ յաջորդ օրը ժամը 8ին իր Քլինիքը զանուիմ։ Անհանգիստ գիշեր մը կ'անցունեմ։ Յաջորդ օրը ժամը 8ին տոքթորին քովն եմ, Մուլլա Օսմանը և իր տիկինը արգէն հոն էին։ Զարմացմամբ՝ այս ինչ բարի հանդիպում է ըսկելով Մուլլան և իր տիկինը կը բարեւեմ, և արկինէն մեծ մոյրը, մեծ տիկինը, անոր տղաքները, իր տղան և մասնաւորապէս Ազիզիէն կը հարցնեմ, ան շատ քաղաքավարօրէն շնորհակալութիւն կը յայտնէ իր ճերմակ Եւզրային տակէն։

Տոքթորին հետ հայերէն խօսեցայ և ըսի թէ տոքթոր զուն Փաթթողաւորին ըսէ թէ կի՞րդ հիւանդ է գեռ զայն ճամբորզութենէ կեցնելու համար։ Բայց միւս կողմէն խեղճ կինն ալ մի վախցներ։ Տոքթորը պատասխանեց. մի մահողուիր տիկինն ալ ինքզինքը գիտէ թէ հիւանդ չէ։ Լաւ, ըսել է որ տիկինին հիւանդ չ'ըլլ' ըլ զիտնալով հանգերճ, իմ խնդրանքիս վրայ է որ զանոնք հինգ օրուան յետաճգեցիր, շնորհակալ եմ։

Քիչ մըն ալ կատակի ձեւով ըսի թէ քանի որ տիկինին համար այդշափ զելցեցիկ է կ'ըսես, Սասուած տար որ, այս օրերս անգամ մըն ալ իր զեղեցկութիւնը տեսնալու առիթը ունենայի։ Ահա այսպիսով միտքս և կարգադրութիւնս Միրուհիին կրցած էի հասկցնել։

Մուլլա Օսման և տիկինը ոտքի ելան մէկնելու համար։ Տոքթորը ինքրեց որ յաջորդ օրը եթէ կարելի է աւելի կանուխ գային, նկատի առնելով որ

իր հայրը Յարութիւն էթէնտի Թէրզեանը, զիրենք իրենց գիմացի պարտէզը հրաւիրած էր։ Տոքթորը ինծի գառնաւով յլշեց թէ՝ գուք ալ հրաւիրած էիք։ Անոնք խոստացան ճիշտ ժամանակին հոն գտնուիլ և գացին Միրֆթիին տունը։

Ես գոն էի կ'օրգագրութենէն, քանի որ յաջորդ օրը Թէրզեաններու պարտէզը պիտի ըլլայինք, և կը յուսացի անպատճ ո սուիթ մը գանել Միրուհիին հետ խօսակցելու։

Ըսթ ոթ օրը ճիշտ ժամը 10ին, Թէրզեաններուն դիմացի պարտէզը հասայ, Մուլլա Օսման արգէն իր տիկինը հետ կանուխէն հոն եկած էր քանի որ Թէրզեան ընտանիքին և Մուլլա Օսմանին մէջ շատոնց ի վեր բարեկամութիւն կար։ զիրար բարեւելէ վերջը։ Յարութիւն էթէնտի Մուլլա Օսմանին հետ տաք խօսակցութեան մը բռնուեցաւ, իսկ ես, տոքթորը և վաստաբան Պրն, Պետրոսը սկսանք խօսակցիլ։ Ես պարտէզին կողմը կեցած՝ աչքիս ծայրովը մերթընդ մերթ կը զետէի Մուլլա Օսմանին, տիկինը, որը իր կարզին Թէրզեաններու Տիկին և օրիորդներուն հետ կը խօսէր։ Ես անոր շարժումներուն կը հետեւէր առանց մէկու մը զզացնելու։ Ան պահ մը դէպի պարտէզին խորերը յս առջացաւ, ճիշտ այն տեղը ո՛ւր ես կը դիմէի և երբ վատհ եղաւ թէ ես զինքը կը տեսնէի, ան իր կուրծքէն պղտիկ ծրար մը հանելով զետին դրաւ։ ինծի նայելով զայն ասնելու նշան մը ընելէ վերջը կրկին տիկիններուն քով եկաւ, իսկ ես ընկերներէս զատուեցայ, զզացնելով թէ բնական պէտքի մը համար պարտէզ պիտի իջնայի և ուղղակի երթալով Միրուհիին դրած այդ ծրարը առի։

Քիչ մը հեռանալով՝ բացի ծրարը, նամակ մը կար ուր Միրուհիին որոշապէս կը բացարէր Աերաստիոց

մէջ մելլի ոյժերուն կազմուիլը, հայութեան և մասսաւորապէս Հաճնցիութեան սպառնացող վտանգը։ Այս անզեկագիրը եկաւ հաստատել արն՝ ինչ որ լըսած էի, բայց հաւատք չէի ընծայած, կարծելով թէ «Թիւրքը արդէն մեռած և թաղուած էր»։ ինչպէս կարելի պիտի ըլլար որ անոնք կրկին բանակ կազմէին և Ֆրանսացիներու հետ պատերազմէին։ Բայց ես այս գրութիւնը յետոյ նոյնութեամբ բափորիս կթելով սոյն զինւորական կառավարիչն դըրկեցի։

Թէրզեաններու մօտ որոշեցինք որ յաջորդ օրը կիրակի ըլլալուն Հաճնոյ Տիկնանց միութիւնը միզի փոքրիկ հաւաքոյթ մը կազմակերպեր, ուր մի քանի զաւեշտներ ներկայացուէին, և նոյնիսկ Տէր և Տիկին Մոլա Օսմանին ի պատիւ, անոնչմէ մէկն ալ թիւրքերէն լեզուով բլլար, որուն կարգադրութիւնն ալ Հաճի Յարութիւն էֆէնտի քոյրը՝ Տիկին Զարուհի Ուգունողլաննեան իր վրան առաւ։

Կիրակի իրիկուան ճաշը ըստ կարգադրութեան մեր տունը առինք, ուր Մոլա Օսմանն ալ մասնակից եղաւ մեր սղիի սեղանին։

Ան կարելի է առաջին անգամն էր, որ օղին կ'առնէր, որուն ազգեցութեան տակ, ան սկսաւ յայտնել թէ—հայերը պէտք է զգոյշ ըլլան և թիւրքին հակառակ չի գործեն։ Ան թիւրքերը նմանցուց քընացող առիւծի մը, որ ամէն ժամանակ կարող է յարձակելու, Թիւրքը մեռած կարծողները կը սխալին և նոյնպէս կը սխալին անոնք՝ որոնք կը կարծեն թէ Թիւրքը Եւրոպայի մէջ բարեկամներ չունի։ Ան հայերէն աւելի բարեկամներ և օդնողներ ունի, զոր մօտ ատենէն պիտի տեսնէք։

Անշուշտ ես և Յարութիւն էֆէնտին քաղաքավա-

րութեամբ վարուեցանք, չպատասխանեցինք և ուզեցինք որ ան իր ներքին մտածութեամբ մերուն, ծրագիրս ներուն մեղի հազորդակից ընէ։

Ճաշէն վերջը Տիկնանց Միութեան հաւաքոյթին գացինք։ Ասա Կարգադրութեան, մէկը հայերէն խկմիւսը թրքերէն երկու կտոր զաւեշտներ ներկայացուցին։ Անոնք իսկապէս շատ խնդալից և հաճոյալի ցուցին։ Անոնք իսկապէս շատ խնդալից և հաճոյալի էին։ Հան տիկին Սեղրակ ԹուրՍարգիսեան ևս հայուն կորսուած ընտանիքին և պատուին վրայ շարադրութիւն մը կարդաց։

Այդ ժամանակին էր որ Սիրուհիի աչքերէն արցունք սկսաւ հ ո ս ի լ և քիչ մնաց որ ան ինքզինքը պիտի մատնէր, եթէ ես ճիշտ վայրկեանին նշարելով լոյսը իր առջեւէն վերցնել չտայի։

Հաւաքոյթը վերջացած էր։ Յարութիւն էֆէնտին և Մոլա Օսման շատ կարեւոր վիճաբանութեան մը բանուած էին և ուոջեւէն կերթացին, կինս և տիկին թէրզեան անոնց ետեւէն կը քալէին։ Իսկ ես Սիրուհիին հետ մէկ տեղ անոնց կը հետեւէինք բաւական հեռուէն հոն Սիրուհին խոսեցաւ իր սրտին խորէն, վշտերով ցաւով ինծի հասկցուց 4.5 օրերէ ի վեր շաճնոյ մէջ ապրելով զգացած դառնութիւնները, ու ըստա։ «Այս չափ կոտորածէն, անսահման անպատութենէն վերը՝ այսօր դարձեալ հայերը իրարու հանդէպ նախանձոտ եւնորէն անմիաբան են։

«Մեծ եղեննէն վերը, դեռ դաս չին առած, եւ չին հասկցած թէ օտարը միշտ օտար է։ ինչո՞ւ հայերը չին յարգեր իրենց մեծերը, ինչպէս սաթիրքները իրենց մեծերը կը յարգեն, ի՞նչու շանցիքը չին օգներ իրարու։

«Այս երանի թէ հայերէն չգիտնայի եւ չ'լսէի այստեղի չար բանբասանքները, այն ալ օտարներու

մօտ: Զար նախանձ՝ Ասկէ վերջը հայերուն կիյնայ միաբան ըլլալ, որովհետեւ ամէնքն ալ անմեղ զոհերու թափուած արիւնի վրէժը ունին: Մոռնալու է անծնական անտեղի, հաշի ները եւ իրենց անթաղ զոհերուն Սուրբ վրէժը լուծելու աշխատելով: Այսքան անպատութենէ եւ չարչարանքներէ վերջը մոռնալ մեր Մարտիրոսները, ըսել է թէ իբր մարդ արարած ապրելու իրաւունք չունինք:

Անոր ամէն մէկ խօսած բառը մէյ մէկ անուրանալի ճշմարտութիւններ էին, որոնք նետերու պէս ուղղակի սիրտս կը խոցոտէին որոնք ստիպուած էի ընդունիլ ու լսել լուսութեամբ:

Վերջապէս ան իր շնորհակալութիւնները յայտնեց մեր կազմակերպած երեկոյթին համար, և խօսավանեցաւ թէ այդ մէկ երկու ժամերը զորս հոս անցուցած էր, այդ գիշերը, իր կեանքին ամէնէն երջանիկ ժամերը եղած էին: Մասնաւորապէս ինձի՝ իր անկեղծ շնորհակալութիւնը յայտնեց, որ Գաղպէլի զէպքէն ի վեր բաղդը առաջին երեկունն էր որ զինքը ուրախացուցած էր: Այդ իրի կուն հոն ներկայ եղող յարգելի տիկինները նմանցուց իր հօրաքոյր, մօրաքոյր և նոյն իսկ իր սիրելի մօր: Ան՝ այդ պահուն երկար տարիններու կարօտը առնել կ'ուզէր....

Ու զգացուած՝ Ան ինձի կտոր մը թուղթի մէջ փաթթուած հինգ Օսմանեան ոսկի յանձնեց՝ ըսեւլով «Սիրելի եղբայր, առ այս փոքրիկ նուերէ ալ ինձմէ եւ տուր զայն այդ յարգելի Տիկնանց Միուրեան, որ զիս ալ այս սիրելի միուրեան անդամ բոլ արձանագրեն: Լա՛ւ լսի, Սիրուար հիմա ժամանակն է որ քու ժականունդ ըսես, որ ըստ այնմ զեեղ իրենց աետակներուն մէջ արձանագրեն:

Ան յուզուած էր և կ'արտասւէր և չ'իյնաւու համար ձեռքս բոնելով պատասխանեց— «Սիրելի Եղբայրս զիս ալ Սնձանօթ Անդսմուհի բոլ արձանագրեն:»

Ո՞վ Սիրուէի, այսօր միշտ տասն և ութը տարիներ լրացած են, և դուն Համնոյ Տիկնանց Միութեան Անձանօթ Անդամուհին մնացիր, և քու անդամակցած միութեանդ անդամուհիներն ալ քու նմանցուցած սիրելի մօրդ բաղդին ենթակայ եղան, ինչպէս դուն Անձանօթ Անդամուհին մնացիր, նոյնպէս անոնց գերեզմաններն անձանօթ մնացին:

Մենք հեռացանք հայրենիքէն առանց իսկ կաթիլ մը արցունքով օձելու անոնց անթաղ ոսկորները, նորէն դուն, Անձանօթ Անդամուհի, դուն մնացիր անոնց մօտ: Գաղպէլի վիտախ վրան Համնոյ կօտորածն ալ աւելցուր, և զոնէ քու արցունքներովդ ցողէ քու յարգելի Տիկնանց Միութեանդ անդամներու անթաղ և անձանօթ ոսկորները:

Պատիւ ձեզի որ կ'ապրիք
Յարգա՛նք Անոնց, որոնք Հայ Ըլունուն համար պատուով մեռան:

Ա Ե Բ Զ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԵԼՈՎ՝

Կարդացէ՛ք եւ Տարածեցէ՛ք,

ՄԵՐՃԱԻՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՄԷՋ

ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ

ԱՇԽԱՏԱՀՈՐԱԿԱՆ

ՀԱՅԿ. ՇԱՀԵՐՈՒԻ

ՊԱՇՏՊԱՆ - ՊԱՀԱԿ

“ԱՐԱՐԱՏ” ՕՐԱԹԵՐԹԸ

Հասցէ՛

B. P. 616

Beyrouth (R. L.)

"ԱՐԱՄԱՆԻ ԹԵՂԹՈՎՆԵՐԻ

Ա. թերթին մէջ՝ հաշակեցի գեղարսնը:
Բ. ին մէջ՝ յուզուեցաւ հայ ցաւազաւումէն եւ նպար-

սւցաւ հայ ներսներու գործեռվ:

Գ. ին՝ Հիացաւ «ԱՆԾԱՆՕԹ ՀԱՅՈՒՀԻՒՆ հայրե-

նասիրութեան տուց:

Դ. ին՝ Պէտք է որ կուս ու կուռ խնդար մամանն
Երգիծաբան՝ Եր. Օժեանին «ՄԻՀԱՍՈՐԴ ՏԵՐ ՊԱՊԱՆ»
կարդալով.

Ո՞վ է փետուած այն հայ նեղինակը, որուն գրեթե
կարդացող չի կը անան:

— Անմանն Երուանդի Օժեանն է.

Ո՞րն է այս բազմարդին նեղինակին գլուխ գործոցը —

— Սիցնորդ Տէր Պապան:

Կարդացած էլ, — ոչ, բայց պիտի կարդամ «Արարած» մէջ:

26~

գրքու.



32485

